



4688

4 (3)

891.99 Ս Ե Մ Ե Օ Ն

Ա-46

ՊԱՐԴԱՊԵՏԻ ԱՊԱՐԱՆՑԻՈՅ

# ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԱՌԱՎ ՊԱԼՀԱԽՈՒՆԵԱՑՆ ԶԱՐՄԻ

ԵԿ

ՄԱՐՏԻՎՈՒՆԵԱՑՆ ՍԵՐԻ

8556

17048

---

**1870—ԱՅՆԹ.**

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԲՈՅ ԿԱԹՈՒՆԻ ԵԶՄԵԱՆԻ



Ի ԱԱԴԱՐԴԱԿՈՅ:


12

55

## ՀՐԱՄԱՆԻ

ՏԵՂԻՆ ՏԵՂԻՆ ԳԵՐԲԳԵԱՅ Դ  
ԳԵԶԿՓ. ԵՒ ՄԵԲԱԶՆԱՊԵՅ ԿԱԹՈՒ.ԻԿՈՍԻ  
Ա. Մ Ե Ն Ա Յ Ն Հ Ա Յ Ա Յ.









## ՅԱՐՈՒՆ ՎԵՐԱՍԱԾԱԿԵՐՈՐԴԻ ՏԱՂԿԵցաւ

Աիմէօն վարդապետն Ապարանցի՝ ՚ի միաբանութենէն Ա. Վանացն Մեծոփոյ. և չե ևս լրացեալ այնը դարուն՝ գրեաց ըզ-յառաջակայս վիպասանութիւն՝ ոտիւք չափեալ:

Աակաւուց ոմանց մերազնեայ բանասիրաց ծանօթ հռչակի անուն վիպասանութեանըս այսորիկ սակս Պաշհաւունեացն զարմի և Մամիկոնեանցն սեռի. զոր նոյն Աիմէօն Վարդապետն Ապարանցի համառոտեաց ՚ի պատմութենէ. Փարպեցւոյն Վազարայ՝ յաւելլով այլուստ և զերսինչ:

Երբեք զնշխար մատենագրութեանց նախ-  
նեաց մերոց՝ ուրախութեամբ ունին ողջու-  
նել և ընդունել մերազնեայ բանասէրք բդ-  
հրատարակութիւն սորին։

Ե վիպասանութեանս յայսմիկ պարու-  
նակին՝ նախ՝ ոտանաւոր համառօտութիւն  
պատմութեան ՚լ ազարայ Փարավեցւոյ՝ ա-  
ռաւել սակս Պալշաւունեացն զարմի և  
Վամիկոնեանցն սեռի, երկրորդ՝ յիշատա-  
կտրան և տաղաչափութիւն Պատմութեան  
Ապարանից Ա. ՚Աշանին՝ քաղեալ ՚ի հե-  
ղինակութենէ ՚Ասրեկացւոյն Գրիգորի, և  
ողբ ՚ի վերայ Վեծոփոյ Ա. Ուխտին, երորդ՝  
համառօտագոյն յիշատակարան տաղաչա-  
փեալ վասն առմանն ՚Աավրիժոյ (Յաւրիդ)  
յ(Կ)սմանայ, և ողբ ՚ի վերայ Ազգիս Հայոց։

Օվերջինս զբեալ է հեղինակն յԱզդա-  
յին թուաբերութեան մերում Ա. Դ.  
այն է՝ յամին Փրկչական 1585 (յորմէ  
ցՓրկչական թուականն 1870՝ են միջոցք

իրը 286 ամաց). իսկ զմիւս զերկոսեանն զբ-  
րեալ է 5 ամառ յետոյ՝ այն է ՚ի թուա-  
կանի աղգիս Նայոց Ութ. և ՚ի Փրկչա-  
կան 1590 (իրը 281 ամօք յառաջ քան  
զ1870 ներկայ թուականս):

Մի և եթ օրինակ էր վիպասանութեա-  
նըս այսորիկ ՚ի մատենադարանի Այցը Ա-  
թոռոյ մերում, որ իրը 89 և 104 ամօք յե-  
տոյ քան զգրութիւնս վիպասանութեանս՝  
օրինակեալ է յամի Ազգային Ուժ' Ը.  
(1689) ընտիր և նոտր զրչութեամբ Յա-  
կովը Արիցու ՚ի քաղաքն Բաղեշ՝ ՚ի վանսն  
Ամրդուոյ՝ ՚ի վերջ պատմագրութեան  
Վատթեոսի Ուռհայեցւոյ ընդ պատմո-  
բանութեան Յովհաննու Կաթուղիկոսի:

Երնագրին՝ խորագիր վիպասանութեանս  
ունէր զօրինակ զայս. "Ճարագրութիւն  
Նոմերական վիպասանութեամբ՝ սակա  
Պալհաւունեացն զարմի և Վամիկոնեան-  
ցըն սեռի ՚ի սկզբանէ մինչև ցվախճան՝

"որդի զՀարսն փոխանակելով, ասացեալ  
 "բանիւ բարառնական նուսխայօրէն՝ պի-  
 "տակ անուն Աիմեօն վարդպակետի Ապա-  
 "բանցւոյ՝ 'ի վիպասանութենէն Պաղարու  
 "Փարսկեցւոյն։ Աւգնեա Շողիդ սուրբ  
 "Աստուած Ճշմարիտ։ Եխնղը երկուց ա-  
 "շակերտացն՝ Աիրակոսի Այրարատեցւոյ և  
 "Անանիայի Կախավկայեցւոյ". յորմ, որ-  
 պէս և այլուստ խմանամք և զայս ինչ, զի  
 Աիմեօնն Ապարանցին արարեալ է զայս վի-  
 պասանութիւն 'ի խնղը երկուց աշակեր-  
 տացն իւրոց՝ յիշելոց 'ի վերոյ ՚ի խորա-  
 դըին։



Ս Ի Մ Ե Օ Ն

ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՊԱՐԱՆՑԻԱՅ

ՎԻՊԱՍԱԲՈՒԹԻՒՆ.

ՍԱԿԱ ՊԱԼՀԱՏՈՒՆԵԱՑՆ ԶԱՐՄԻ  
ԵՒ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՑՆ ՍԵՌԻ.



Ի Ա Կ Օ Բ Ե Ե Ծ ա ն լ ն բ ա ր ձ ը ր ե ա լ ,  
Տ յ ո շ է ի ց ը զ զ ո յ ս հ ա ս տ ա տ ե ա լ .  
Կ ա լ ս ը զ հ ը բ ե շ տ ա կ ը ս ն ե ր զ ո ր ծ ե ա լ ,  
Լ ո յ ս 'ի լ ու ս ո յ ս տ ե ղ ծ ու ա ծ ս կ ս ե ա լ .  
Ա ր կ ը ր ո ր դ՝ զ զ ա լ ե ք ը ս կ ա ռ ու ց ե ա լ ,  
Տ ա ր ե ր ց ք ա ռ ի ց մ ի շ ա ղ կ ա պ ե ա լ .  
Կ ս ո ց ա ն է , զ մ ա ր դ ն ա ր ա ր ե ա լ ,  
Կ ւ ը ո վ շ ն չ ո վ շ ն ո ր հ ա ղ ա ր դ ե ա լ :

Րզնիւթն 'ի յաղբիւսացն առեալ,  
Եննիւթ գանձին անօթ կազմեալ.  
Ենմահական թագիւ պըճնեալ,  
Տէր և իշխան անուանադրեալ:

Յայնժամ մարդոյն թագաւորեալ,  
Հանեղաշէն աթոռ նըստեալ.  
Խէպէտ փութով 'ի վայր անկեալ,  
Եւ անբանից հաւասարեալ:

Իայց յանուանէն ոչ մերկացեալ,  
Ռոտ Եստուծոյ վըճիռ հատեալ.  
Ոինչեւ որդւոցըն բազմացեալ,  
Եւ արքայից դահ հաստատեալ:

Յելից դըախտէն հազար ամլեալ,  
Աամիրոսի թագաւորեալ.  
Եղուրոսի սմա աջակցեալ,  
Եյն որ Աեթայ յազգէն սերեալ:

Զմոլորական աստեղս դրտեալ,  
Զկենդանակերպս մեզ ծանուցեալ.  
Ռոտ Շիւթենայ շարըս տասնեալ,  
Խագաւորացն որ պետացեալ.

Վըսիսութրայ վերջին կացեալ.  
Եաւակառոյց անուն առեալ.

Ե Գորդի, նա ճառաբանեալ,

Ե Բանանայ ըստոյդ պատմեալ:

Օք Վախութբայ նաւ կառուցեալ,  
Յարեւելից 'ի Նայս զիմեալ.

Եւ ցամաքի յորժամ զիպեալ,

Այս ոմն յորդւոցըն հատուածեալ,

Ե յարեւմուտս կոյս բընակեալ,

Երկլուսնեայ օրս զտեզի առեալ,

Բզբանակետղն Ախմ անուանեալ,

Բատ իւր կոչմանըն փոխարկեալ:

Արկին դարձաւ ուստի եկեալ.

Խսկ կըբսերոյն 'ի Նայս մնացեալ,

Ե՛յն որ զՏարօն աւան շինեալ,

Եւ զիւր անունն արձան թողեալ:

Օերեսուն ուստրն յինքեան ցրուեալ,

Բզհանզըրուան Յըրօնկը կոչեալ.

Իսյց ներհըմտիցն անդէտ չեղեալ,

Եյս նախ քան ջրոյն զերկիր ծածկեալ:

Բզկնի Օըրուանըն բըռնացեալ,

Եահապետին անդրանկացեալ.

Աիսյց ասէր թագաւորեալ,

Երկու եղբարցըն զլուխ կացեալ:

Իսկ նոցա զայս յանձըն չառեալ,  
Զինքեանս այլոց ծառայ մատնեալ.  
Այլ քաջապէս պատերազմեալ,  
Տիտան ւ Երեթ միաբանեալ:

Եյայս խրոան աղմուկ եղեալ,  
Եւ խոռվութիւնըն յերկարեալ,  
Մինչև Խստղիկ քոյրն ասացեալ,  
Խաղաղութեանըն, միջնորդեալ:

Զգըրդուութիւնըն նուաճեալ,  
Զեղբարքն ՚ի մի սեր համոզեալ,  
Զգաշինս ուխտին անդ հաստատեալ,  
Միայն Աեմայ հընազանդեալ:

Իսկ ծընընդոց սպանումն կնքեալ,  
Զի մի՛ ազգաւ թագաւորեալ.  
Զերկուս սըրոյ ձարակ տուեալ,  
Զայլս յարեւմուտս տարամերժեալ.

Ե դիւցընկեց լեառն ընկեցեալ,  
Ալոմպիայ այժմ ասացեալ.  
Աեմ ՚ի կանանցն աղաչեցեալ,  
Հայս խորհրդոցս ՚ի բաց կացեալ.

Քզկեանս որդւոցն լաւ վարկուցեալ,  
Կան ինքնազլուխ զուարճանալ.

Պլաղեստինէ յայնժամ հանեալ,

Ե Օըրուանէ Քամն անիծեալ :

Եշւ մինչ ցՅեսու տիրապետեալ,

Եսա ազգաւ եղեն ջընջեալ .

Օօտարածինս 'ի բաց քեցեալ ,

Եշւ ընտանեաց տեղ պատրաստեալ :

ՅԵզիպտոսէ զայզին հանեալ ,

Ե սըրբութեան լեառըն տընկեալ .

ՕԵբրահամու խոստումն լրցեալ ,

Օերկիրն աղզին սեփհականեալ :

Պարարտութեան որդիք եղեալ ,

Ե յւղ ձիթենեացն արմատացեալ .

Երեք պատուով բարդաւածեալ ,

Գեր քան ըզբնաւըս ճոխացեալ :

Եյզի սիրեցելոյն տընկեալ ,

Եշւ օրինացն ցանկով պատեալ .

Աեցուկ որթոցըն ձող ցըցեալ ,

Եզմագաւորս օրինակեալ :

Գուր և հընձան 'ի նմա փորեալ ,

Ողջակիզաց սեղան շինեալ .

Քահանայիցն օժանդակեալ ,

Մարդարէից պատզամ առեալ :

Օսյզին այնպէս փառազարդեալ,  
Վինչ երկնայնոցըն քատակեալ.

Առա այսպէս պատուօք յարգեալ,  
Եւ զայլազդեացըն հողացեալ:

Օանսուտ հրամանըն կատարեալ,  
Օոր Եբրահամ ունկամբ լուեալ.

Արդւոց նորա թագաւորեալ,  
Օֆիրն յընդհանուր ընդարձակեալ:

Եշխանութեան ցուսլըն ծաղկեալ,  
Վինչ 'ի Քուշանս շուք արարեալ.

Օի Եբրահամ նոր մանկացեալ,  
Իծերութեան զաւակ ծընեալ:

Ա՛յթէ միայն զԱւհակն ընտրեալ,  
Եւ զԽամայէլըն յոռացեալ.

Այլ ընդ Քետուր զուգաւորեալ,  
Եւ վեցեքին որդիս ծընեալ:

Արոց անուանքն են հըռչակեալ,  
Եմրան՝ Եկտան՝ Վաղան ձայնեալ.

Վաղիամայ միջին կարգեալ,  
Առվէ՝ Եսրոք վերջին դասեալ:

Իսկ Եմրանայ զՎաղան սպանեալ,  
Եւ զԵկտան ես կենազրաւեալ.

Արքահամու՝ որ զայս տեսեալ,

Ի յազատէն կասկած տարեալ :

Մասն 'ի յընչէն չորիցն տուեալ ,

Եւ յարեելս կոյս ուղարկեալ .

Աստանօր բանս ըզկայ առեալ ,

Եւ շարադրօղս 'ի յուշ եկեալ ,

Օհակառակողսըն մըտածեալ ,

Օորոմնացանսըն խոկացեալ ,

Ըզփարպեցւոյն ճառն ընթերցեալ ,

Այն որ Վազարըն կոչեցեալ :

Փլիսոփային աշակերտեալ ,

Ալան անուանն հըպատակեալ .

Ի յըքը ունեացն ազնուացեալ ,

Ի յանապատն առանձնացեալ :

Յորմէ Վազարըն համբակեալ ,

Մաքուր վարուցըն նախանձեալ ,

Ի մանկական տիս երեեալ ,

Ի սընոտեացն արտակացեալ :

Եւ անդստին սկիզբն արարեալ ,

Յիմաստութիւնըն պարապեալ ,

Ի Յունականն երկիր գնացեալ ,

Եւ զարտաքնոցն հանճարս ուսեալ :

Աթենացի զինքն առձայնեալ,  
Քան ըզնոսա այլ հրմտացեալ.

Եւ յիւրական բընիկն եկեալ,  
Ի Արդպանէն եղեւ պատուեալ:  
Ամիկոնեան Տեսոն ընտրեալ,

Վահան ասպետըն շրքեղեալ,  
Ի հոյակապըն նըստուցեալ,

Օոր Յիսուսի ուռամբ հարեալ:  
Ի Վարդգեսէ նախկին շինեալ,

Եւ Վաղարշայ կըրկին պատեալ,  
Վաղարշապատ անուն եղեալ,  
Եւ նոր քաղաք Այոց կոչեալ:

ՕԱթոռն սուրբ՝ ի նա յանձնեալ,  
Որ Արդպանին եր սիրեցեալ.  
Յորմէ ըզպարտոըն հատուցեալ,  
Եւ՝ ի սիրոյն կըշիոն եղեալ:

Քան ըզնորա մասն յաւելեալ.  
Օք զանկապոյտն փոխանակեալ,  
Ռզկամն հայցմանըն կատարեալ,  
Եւ Պատմազիր Այոց եղեալ:

Ի Առվակէսին կարգն ըսկսեալ,  
Եւ ըզմնացեալսն վիպասանեալ,

Ե Արարայ մատեանս մըտեալ,  
 Օ Արձրունացւոյնըն վերծանեալ  
 Եւ զվաղընջուցըն թարքմանեալ,  
 Հեղէն դըրով նուրբըս դըտեալ,  
 ՅԵզաթանգեղոսէ դրոշմեալ,  
 Ե վերնազրէն զայս խմացեալ:  
 Արանց հընդից թադաւորեալ,  
 Հայոց և պարթեաց տիրեալ.  
 Այլ և զԱւելայ բուռըն հարեալ,  
 Եւ գեղեցիկ ոճով սկատմեալ:  
 Ե մէջ խօլաց հըսկայացեալ,  
 Եւ զառաջինըն թագ կապեալ.  
 Ի զԲարիլոն քաղաք շինեալ,  
 Եւ զինքն աստուած ոմն ասացեալ:  
 Օ զեղ սկատկերին նկարազրեալ,  
 Եւ ողջակեզըս մատուցեալ,  
 Ազգաց բազմաց հըսկան տուեալ,  
 Մոռնըր կըրկնել ախտացուցեալ:  
 Ո՞մն նորա (նմա) ընդդիմացեալ,  
 Եւ զհըսկամայեալսրն անդոսնեալ,  
 Արեթածին Հային գովինդեալ.  
 Այլ որ այոց նախնին եղեալ:

Ընդ զեմ Բելայ գոռովացեալ,  
 Ե հիւսիսոյ կողմըն չուեալ.  
 Խսկ անարին հետապօտեալ,  
 Ե կորովի բազկացն մեռեալ:  
 Հըսկայօրէն 'ի զիրկ մըտեալ,  
 Աշւ եռաթունըն թափանցեալ.  
 Այնուհետեւ դոռըն լըռեալ,  
 Խաղաղական կեանս ըստացեալ:  
 Հայկազնէի աղջն աճեցեալ,  
 Մինչ 'ի յԱրայն գեղեցկացեալ.  
 Օոր Շամիրամ լըկտին շամշեալ,  
 Աին 'Աինոսի արքային լեալ:  
 Ե համբաւոյ զդեղն իմացեալ,  
 Աիրեցելոյն նամակ գրեալ.  
 Բայց ըղձալին իւր ոչ լուեալ,  
 Պատերազմաւ ընդդիմացեալ.  
 Բզզօրութիւն Հայոց բեկեալ,  
 Օերկիրն ինքեան դիմադրաւեալ.  
 Ասիւրականըն բըռնացեալ,  
 ՕՀայքն 'ի նուաստութիւն արկեալ:  
 Ամաց բազմաց 'ի մէջ անցեալ,  
 Աենեքարիմ փառամոլեալ.

Այս որ 'ի հրեաստան եկեալ,  
 Եւ հրեշտակէն զօրքըն մեռեալ,  
 Ինքն 'ի յորդւոցըն սատակեալ,  
 Գոռովութիւն չարին շիջեալ.  
 Արլին Հայոց զբյուխ բարձեալ,  
 ԵյԱսորոց վրտարանջեալ:  
 'Եախ Օարեհի ըղթագն առեալ.  
 Եպս Երմոքն արիացեալ.  
 Օկընի Աարհանգըն սըխրացեալ.  
 Շաւարշ ըղփառնաւագ տուեալ.  
 Եյս հինդ երեքինս խրոխտացեալ,  
 Բզպատերագմ աղանց վանեալ.  
 Խոկ ներհակին ողի առեալ,  
 'Եարուգողնոնսոտք իշխեալ:  
 ՅԵսքանաղեան գունղըն կոչեալ,  
 Օժագն 'ի զըլխոյ նոցա առեալ.  
 Փառնաւաղայ այս պատահեալ,  
 Ե Բարելոն վախճանն եկեալ:  
 'Քաղդէացւոյն հարլստացեալ,  
 Մինչև ըղՄարլս նուածեալ.  
 Եւ երկոցունց միարանեալ,  
 ՕԵքեթածինս 'ի բուռն ածեալ:

Զախողակի իմն աջողեալ,  
 Ա ատաբախտիցըն պերճացեալ.  
 Բ զհայրականըն քէն յիշեալ,  
 Օ որ ընդ Բելայ՝ Հայեն արարեալ:  
 Արսէս երբեմն Կինոս խորհեալ,  
 Ե յԱրամէ վըրէժ խընդըեալ.  
 Բայց թաքուցեալ կեղծաւորեալ,  
 Զի զքաջութեան համբաւն առեալ:  
 Տող մարգարտեայ ընծայ յըղեալ,  
 Եւ զնա երկրորդ իւր անուանեալ.  
 Վստ թունաթափ սոցա եղեալ,  
 Զհուր բարկութեանըն հըրդեհեալ:  
 Բաղում ամօք զայք տոչորեալ,  
 Մինչ Եղեքսանդր թագաւորեալ.  
 Աորա Ա ախէ (հէ) ոմն ընդվզեալ,  
 Ե Հայկազնի զարմէն յայտնեալ.  
 Աղեկսանդրէ զմահ ձաշակեալ,  
 Եւ իւր ցեղին վերջին եղեալ.  
 Վյառհետե անտիրացեալ,  
 Եւ այր զարամբ ասեն եղեալ:  
 Ա ասն այսորիկ դիւրաւ մըտեալ,  
 Ե Հայս՝ Երշակ մեծն ասացեալ.

Նոր յառաջինըն կարդ դարձեալ,

Տմ Ախմօնի որ զայս ոգեալ:

Օք պատմութիւնս է վերջոտնեալ,

Ռզայկաղանցն անդիտացեալ,

Եւ նորադոյն իմըն սկըսեալ,

Օքետուրածինս ազգաբանեալ:

Օոր ՚ի զըլուխ զըլոցս զըրեալ,

Օհինդ թագաւորս նախաճառեալ,

Նմին իրի անդրադարձեալ,

Օելս նոցա ճառէ անսղալ:

Թէ ով ոք են՝ ուստի եկեալ,

Եյս ճոխութեանըս պատահեալ.

Օփ' լիսովիային վըկայ առեալ,

Օիրողութիւնս չորիւք ստուգեալ:

Աերջկոյս զվասն երըն ծանուցեալ.

Յորմէ և իմ վահան առեալ,

Օք ներհակին դիմի հարեալ,

Փութով ընդ կրունկըն դարձուցեալ:

Եւ ճշմարտին բան զօրացեալ,

Օելուղակաց հոյլն աղարտեալ.

Թէ առարկեն վասն եր զըրեալ,

Ոնոտապատուաստ ճառս յարմարեալ:

Յայնժամ լիցին շառադունեալ,  
 Յորժամ զպատճէն ՚ի ձեռն առեալ,  
 Եւ Կերսէսի թէպէտ վիպեալ,  
 Խայց իմս նորա ներհակ չեղեալ  
 Ո՛չ ՚ի հեռին տարածայնեալ  
 Եւ ոչ զըրբոյ բանն երկրորդեալ,  
 Եյլ ըզմիջինըն համբուրեալ,  
 Որ յաստանօրը՝ չէ գըրեալ  
 Խուն ինչ խօսիւք ծայրաքաղեալ  
 Որ ՚ի նմանէ է մնացեալ,  
 Եւ զընթէրցողըն թէլադրեալ,  
 Օռտսումնասէրս ՚ի յայս առեալ  
 Որք միանդամ մըտօք հըպեալ  
 Օխմաստ տառիցըն ճաշակեալ,  
 Կոցա և այս չանպիտանալ,  
 Եյլ դուզնաքեայ քաղցը երևեալ  
 Եւ մի՛ ՚ի յայս ոք ախտանալ  
 Կ թիւ մեղացն իմ՝ մերձենալ,  
 Յընդունելոյն օտարանալ,  
 Պարզամըտաց կարծիս ինչ տալ  
 Կամ առ այսու հիւանդանալ,  
 Խորթ է համ'ըել զայս շարադրեալ,

Թաէ այնպիսի՝ մեղօք մեռեալ,

Եւ յիմաստից ունայնացեալ:

Օխարդ եղև արժանացեալ.

Մինչ զի 'ի Հայս համարձակեալ.

Եյո՝ ըստոյդ է ձերդ խորհեալ.

Ենթիւ մեղօք եմ զառածեալ:

Մինչ զի մըսացս մասին յաղթեալ,

Եռ 'ի թըւելն անկարացեալ,

Ռայց 'ի հողին ապաւինեալ,

Ե'յն որ զտըկարս զօրացուցեալ:

Կախ հաղեցէ զջուրըս սառեալ.

Եպա տացէ հրաման զընալ,

Եյսինքն զմիտս իմ յամառեալ,

Որ չար ախտիւք է զոփացեալ:

Յուցցէ շաւիղ անըստերիւրեալ,

Օարքունականըն ընթանալ,

Եւ մանաւանդ ձիր ընձեռեալ,

Եյայս հանդէս թիկունս հասեալ:

Եյլ և առ սուրբս ձայն ամբարձեալ,

Մաքուր անձանց զձեռս տարածեալ.

Օի ցողեցեն մատըռուակեալ,

Երբուցանել զիս զկարօտեալ:

Եւ իմ 'ի յայս ապաստանեալ .

Դարձայց յուստէ եղէ սկըսեալ .

Բզգալհաւկացըն յայտ բերեալ ,

ՅԵՔՐահամէ շառաւիղեալ :

Եախկին սոցա Եմրամ գովեալ ,

Եյարեելս Վուշանս մըտեալ .

Եւը ըստ օրէ փարթամացեալ ,

Եւ զ՛շահաստանըն Բալհ շինեալ :

Օք էր նորա որդի ծընեալ ,

Եւ զանդրանիկըն Բալհ կոչեալ .

Յորմէ անուանցըն կըցորդեալ ,

Երկուցըն մի բայիւ ցուցեալ :

Ե վեհազանցըն զայս ուսեալ ,

Եյարքայիցն օրինադրէալ .

Արդւոց ըզհայրա փոխանակեալ ,

Մինչ 'ի յԵրշակ քաջն ասացեալ :

Ե մէջ վեհից վեհ երեեալ .

Եւ տէրութեան մասին հասեալ .

Թէպէտ սուղ ինչ 'ի լուծ մըտեալ ,

Ոելեկիայ հընազանդեալ :

Եյլ փութապէս ըզնա հերքեալ ,

Եւ ինքնազլուխ ազատացեալ .

Պամառուն և մի ամ յերկարեալ,  
 Դայեակ որդւոցն իշխող եղեալ:  
 Եղէկսանդրոյն գահոյն տիրեալ,  
 Իզկնի մահուան պայազատեալ.  
 Ռայց միմեանց հակառակեալ,  
 Իզմշնամութիւնըն յաւելեալ:  
 Պարթեազանցըն զայն տեսեալ,  
 Օծառայութեան լուծն լնիցեալ,  
 Օպատերազմունս սաստկացուցեալ,  
 Եւ զարեւելս յինքեանս թափեալ:  
 Օթետալացիսըն գումարեալ,  
 Ինդ Ամիկանով խաղմ արարեալ,  
 Խաբելոնէ զնա հայածեալ,  
 Ի Դարեհէ գահէն մերժեալ:  
 Հարիւր 'ւ երսուն ամաց եղեալ,  
 Եւ չորեսին որդիս ծընեալ.  
 Միոյն թետեալս գահ յօրինեալ,  
 Թողքումածնացն իշխան եղեալ:  
 Միւսոյն 'ի Ախլիկէ նըստեալ,  
 Ինդ Ասիացիսըն ճակատեալ.  
 Օերրորդն 'ի Պարթես կացուցեալ.  
 Իսկ չորրորդին զայք ժառանդեալ:

Թռեպէտ այսպէս զոլ զատուցեալ ,  
 Բայց ինքնազլուխ ոչ զօք կոչեալ ,  
 Այնչե զաւուբըրն վըճարեալ ,  
 Երտաշէսի զգտհն աւանդեալ :

Եւ այսօրէն անշարժ կացեալ ,  
 Փառք անդրանկացն առաւելեալ .  
 Եռ հարս ասէ լիցին բնակեալ ,  
 Բզկնի մահուանըն թագակալ :

Երտաշէսի զայս ուխտ պահեալ ,  
 Երսուն և մի ամ վայելեալ .  
 Եպա Երշակըն քաջացեալ ,  
 Եյն որ զԳեմմտը ձեռքակալեալ ,  
 Յառաւատաին յերկիր տարեալ ,  
 Յերկաթեղէնս ըզնա կապեալ .  
 Ենտիոքայ եղբօր լուեալ ,  
 Ենդ Երշակայ սկըսաւ դռուալ :

Յանձուկ տեղւոջ պատերազմեալ ,  
 Անդերձ զօրօք տապաստ անկեալ .  
 Պարթեազինըն զօրացեալ ,  
 Եւ զերբորդ մասն բըռնակալեալ  
 Եպա եղբարքըն ձիր շնորհեալ ,  
 Օչայաստանեայս 'ի նա յանձնեալ ,

Եղբայօրէն թագաղարդեալ,

Եւ ծիրանի ըզգեցուցեալ:

ՕՄշճրին նըմա դահ պարզեալ,

Ատհման զԸրասփի լեառըն հատեալ,

Մինչ յարեմուտս ծովըն ծըփեալ,

Եւ զհիւսիսով անողրադարձեալ.

Մինչ ի Կովկաս լեառըն հասեալ,

Որ յարեելըս կայ ձըղեալ,

Մինչև ՚ի Մարըս տարածեալ,

Եւ զկիւլեկէ ՚ի մեջ առեալ:

Օայսքան միջոցս յինքն ընկալեալ,

Մերս Ա աղարշակ զունադեղեալ,

Խմաստութեանցըն հոդ տարեալ,

Եւ զհայկաղնիս զըրով զըտեալ:

Ենթիւ զօրացըն ամբոխեալ,

Ռիւրաւորացն ըզթիւն յաղթեալ,

Ի Մշճրանայ արտաքս ելեալ,

Եւ յարեմուտս ՚ի մարտ զիմեալ:

Ռադարատայ ՚նդ առաջ ելեալ,

Ի Հայկաղանց վըսեմացեալ,

Ի յարքայէն շընորհ զըտեալ,

Եւ բարեկամըս համարեալ:

Թագաւորին փեսայացեալ,  
 Օտանուտ' ըութեան պատիւն առեալ.  
 Իսկ Աաղարշակ զըուն ընթացեալ,  
 Եւ թշնամեացն պատուհասեալ:  
 Արիապէս շահատակեալ,  
 ԶՄորփիւլիկանըն սատակեալ,  
 Զիշխանութիւն յինքըն կորդեալ,  
 ԶՄակեղոնեան անուննեղծեալ  
 Եւ այսքանիւք ոչ շատացեալ.  
 Եւ ՚ի յոլովըն ձեռնարկեալ.  
 Աերունդ ազդին զանումն առեալ,  
 Մինչ ՚ի Աարդանըն պլասակեալ:  
 Չորք հարիւր և հինգ ամբ տեսեալ,  
 ՅԵրտաշիսէ թաղըն բարձեալ.  
 Կյայս միջոցս բանըս լոեալ,  
 Կյոլովին գոլով կասեալ:  
 Զի պատմաղիրն ոչ ախորժեալ,  
 Բզքերիթողին կրկնաբանեալ.  
 Եւ զՃենաղունս յիշսատակեալ,  
 ԶՄամիկոնեանսըն զեկուցեալ.  
 Աասըն սոցա զըրւակաղրեալ,  
 Բայց Մովսէսի ոչ ձայնակցեալ,

Ագաթանգեայ գոլ հետեւեալ,  
 Այն որ զղեսպանս Շ'ենաց հարցեալ:  
 Ի սոցանէ, զըստոյդն ուսեալ.  
 Յորմէ զըրով մեզ աւանդեալ.  
 Մամն և Կոնակըն փախուցեալ,  
 Շ'ենաստանէ, 'ի Պարս անցեալ:  
 Կառնամայի որդիք եղեալ,  
 Որ 'ի յերկրորդ զահն էր նըստեալ.  
 Յորժամ նորա մահըն հասեալ,  
 Օկինըն Շ'ենաց ալքայն առեալ:  
 Ի նըմանէ որդիս ծընեալ.  
 Եւ զաթոռ հօրըն յաջորդեալ.  
 Երկու եղբարց միաբանեալ,  
 Մասն ինչ զօրացըն հրապուրեալ:  
 Ի՞նդ Շ'ենրաղրոյ դիմամարտեալ,  
 Օարքայութիւնըն նախանձեալ.  
 Յայնժամ Շ'ենացըն զումարեալ,  
 Եւ զիսորդ եղբարքըն աքսորեալ:  
 Առ Արտաւան արքայ անկեալ,  
 Զկենդանութիւն ինքեանց շահեալ.  
 Իսկ Շ'ենրաղրոյ զայս իմացեալ,  
 Ս'եծ աղերսիւ պարզես խընդրեալ:

Առագաւորին յարսն խընայեալ  
 Ոիայն բանիւ պատասխանեալ,  
 Ու մի՛ լիցի ուխտին լուծեալ.  
 Օք այսոցիկ է իմ երդուեալ  
     Յիմ աշխարհէս ասեմ զընալ,  
 Եռ անծանօթս պանդըխտանալ,  
 Խաղաղասէր Ճ'ենացն զիջեալ,  
 Եւ զնբանէ շնորհակալեալ:  
     Խսկ արքային զնոսա կոչեալ,  
 Ահծ ամբոխիւ՝ Հայս առաքեալ.  
     ՅԱՐԺԱԿՈՒՆԵԱՋՆ եղեն պատուեալ,  
 Եզդ մեծագոյն հրզօրացեալ:  
     Կախնոյ անուամբըն պարըսպեալ  
 Եյսու զըոլոր ցեղն որոշեալ.  
 Եյլ և զաշխարհըն ներբողեալ,  
 Ոինչ Եղենայ համեմատեալ  
     Բազմատեսակս քըրքըմաւետ,  
 Ոիրամարգօք զեղեցկացեալ,  
     Հըրաշեիւք էշ այծեմամբք,  
 Յամօրեիւք հովիտք լըցեալք:  
     Ենգին ակամիք և մարդարտիւք,  
     Հասարակաց զեղազարդեալ

Օստ մեղ աղնիւն զհաղիւ զրտեալն,

Օթաղաւորաց պիտոյացեալն,

Կոցա յանալետս է համարեալ,

Աակս բազմութեան առընդոտնեալ,

Քան զհանուրս պարարտացեալ.

Եւ ըղբնակիւս յրդիացուցեալ:

Մինչ տեսողացըն ցանկացեալ,

Երանութեան բանս բարբառեալ,

Ենդ՝ ուր այրին ոչ դառնացեալ,

Եւ ոչ որբոյն յոգւոց հանեալ:

Իրնաւ հինից զնա ոչ տեսեալ,

ՅԵղեքսանդրէ ոչ աւարեալ.

Ի Մահմետէ ոչ կասկածեալ,

Եյլ խարկանօք զզօրսն կոտորեալ:

Յորժամ սղջոյն անդ ժամանեալ,

Օաչաղեղեայ աղջկունս տեսեալ,

Ճենբագուրին ըզդացուցեալ,

Երսուն հազար կոյս աղերսեալ:

Խոկ նա զվաշես սպառազինեալ.

Եւ կանացի զգեստիւ ծածկեալ.

Աուտ մարզարէն այսու փորձեալ,

Եւ սրատութիւնն յանդիմանեալ:

Յորմէ Մահմէտ անմըտացեալ,  
 Իստ խըբատուն զՓեսուն անցեալ,  
 Օ խառնիճաղանձն յայսկոյս թողեալ,  
 Եւ զմեծաղղիս յայնկոյս տարեալ  
 Եւ մինչ կամիր դրւարձանալ,  
 Ինդ օբիորդսըն փափկանալ,  
 Մանկունքն 'ի սայլին վայր հռսեալ,  
 Եւ զերկսայլին 'ի դործ արկեալ  
 Օերսուն հաղարըն խողխողեալ,  
 Մահմէտ սակաւ արամի ապրեալ,  
 Եյնուշեաև ոչ յաւելեալ,  
 Իզ՞են անուն 'ի միտ բերեալ:  
 Օայս ամենայն մեղ ծանուցեալ,  
 Եւ զո՞ջ բանին առ այլս փոխեալ,  
 Իզ Մարսակէ սկիզբըն արարեալ,  
 Երահամու ընդոծին լեալ:  
**Ի Աահակէ ապստամբեալ,**  
 Դամասկոսէ 'ի Հայք ըրւեալ,  
 Յերկուց լերանց ոտին բնակեալ,  
 Ար յԵրայի դաշտ նայեցեալ  
 Երից որդւոցըն հայր եղեալ,  
 ՅԵրամանեայն աղղըն խառնեալ.

Օվեառն երիցուն անուանակցեալ,

ԶԵղիազարն Եզատ փոխեալ:

Եւ ընդ սրմա շարունակեալ,

ԶԲուզայս որ զըլտամպօլ շինեալ,

Ծիւզանդիայ յեղաշքջեալ,

Խըլով կոչմամբըն ստարփիակեալ:

Մինչ Առստանդին հաւատացեալ,

Զծիր սլաղըսալին հաստահեղեալ,

Խայսերական անուամբ զըգուեալ.

Եյլ Ծուզային չանհետացեալ

Երդ զառաջին ճառն աւարտեալ,

Եւ զհարկաւորըն զըծաղըեալ,

Յոլով տոհմիւք զանց արարեալ,

Զոր քերթողին է շարաղըեալ:

Եւ երկրորդին առընթերեալ,

Այժն իմ Պաղարըս սիրեցեալ,

ՔզՓոստոսի զիրըն յուղեալ,

ԶԲիւզանդացւոյն ստոսր առեալ:

Ի սրմանէ աղբերացեալ,

Եւ զշահաւետ շաղաշարեալ,

Ի թագաւորս զհիմն եղեալ,

Յըսպարասլետս զըլիսաւորեալ.

Եախ՝ Արշակայ բարեպաշտեալ,  
 ՅԵյրարատէ, նըժդեհացեալ,  
 ԶՊարսից կալուած կամաւ թողեալ,  
 Բնդ անօրէնս ոչ բընակեալ:  
 Արկադիայ հընազանդեալ,  
 Միծի զըլսոյն անդամ յօդեալ.  
 Սպա Խոսրով ոմն ասացեալ,  
 Ի նոյն ազգէ թագաւորեալ:  
 ԶԱհակ սպարթեն յաթոռն եղեալ,  
 Եւ ընդ ՀՅունաց դաշնաւորեալ,  
 Յորմէ Շալհոյ ցասմամբ լըցեալ,  
 Եւ ի կասկանս ըղնա մաշեալ:  
 Ա ըռամշապհոյ տիրէ դարձեալ.  
 Յորոյ աւուր դիրբն յայտնեալ.  
 Քըսան և մի ամբ յերկարեալ,  
 Բղինի Պարսիկ Շապուհն եկեալ:  
 Ի յիշեանաց գոլ անսպատուեալ.  
 Ի խընջոյսըն ծաղը արարեալ,  
 Մինչեւ Շապուհ մահուամբ լուծեալ,  
 Ա ըռամ որդին պսակաւորեալ:  
 Զկապեալն Խոսրով սա արձակեալ,  
 Եւ Աահակայ ընծայ շնորհեալ.

Ալբին ըղգահըն նորողեալ,  
 Բայց Ռ. ամիս անդ հեշտացեալ  
   Ըզկնի ՚ի զերեզման մըտեալ,  
 Երտաշեսի զթաղըն թողեալ.  
 Եյն որ կանամքըն մեղկացեալ,  
 Եւ զաղըութեամբ խենեշացեալ:  
   Ուստի իշխանքըն զայրացեալ,  
 Եւ Վ. ըռամայ ամբաստանեալ,  
 Ի դահոյից թըշուառացեալ,  
 Երշակունեաց վերջին եղեալ:  
   Եյլ երկնաւոր չայլըն հաճեալ,  
 Զիմանալին մեղ թագ կազմեալ,  
 Զզիրն ՚ի վերուստ՝ սրբոյն շնորհեալ.  
 Որով Մեսրոպ մըխիթարեալ:  
   Ճանուրց հիւսիս պայծառ ծաղկեալ,  
 Երից սեռից լուսաւորեալ.  
 Թէողոսի փոքուն լուեալ,  
 Բարեպաշտին ուրախացեալ:  
   Ուստինելոյ հրաման հանեալ,  
 Ոուրրըն Մեսրոպ յոյժ մէծարեալ,  
 Եւ զէնատօլ ուղևորեալ.  
 Բզմարտուլուս քաղաք շինեալ.

Թակողոսի - պօլիս յեղեալ,  
 Կախիկի անունըն խանկարեալ.  
 Մեր Աահակայ ձեռըն տուեալ,  
 ԶԱՌովսէս քերթողըն դործակալ:  
 Հաստահեղուս ծովացուցեալ,  
 Պէսպէս հնարիւք ամրացուցեալ,  
 Մինչ թաղաւորն ըսքանչացեալ,  
 Զվաստակելոյ փոխըն հարցեալ:  
 Զոր ընտրելոյն պատասխանեալ,  
 Թէ Եթենայ ենք կարօտեալ,  
 Յորմէ կայսերն մուրհակ դրեալ,  
 Ի հըւետորսն զնոսա յանձնեալ:  
 Երքունական թղթով պատուեալ,  
 ՅԵթենացւոցըն սիրեցեալ.  
 Եւ զարտաքնոյն հանձարս ուսեալ,  
 Վան ընոսա դերազանցեալ:  
 Բնդ երկարնակս մենամարտեալ,  
 ԶԱՌարկիանոս զարմացուցեալ,  
 Եյս ընդ Առվսէս Դաւթի եղեալ,  
 Եւ այլք որոց ընկերակցեալ:  
 Զիմաստութեան փոշին բարձետլ,  
 Որպէս մեղուս ՚ի մեղ դարձեալ,

**ՄԵԾ** տըրտմութեամբ եղեն դգածեալ,  
Յորժամ տեսին ըղայս քանդեալ

Ի հոգեռոր հովուաց զըրկեալ,  
**Մ**արմնաւորաց յոյժ հեռացեալ.

**Ե**յնուհետեւ ըսկսան ողբալ,  
Եւ զգուշակեւ ըղմերըս լալ:

Քանդի յորժամ նոցա դնացեալ,  
**Ա**ռ այլասեռս վրտարանդեալ,

**Յ**ետնամնացից խաւար տիրեալ,  
Ի Յաղկերտէ աղօտացեալ:

Խաղաղութիւնըն քայքայլեալ,  
Խոռվութիւնըն թանձրացեալ.

**Ե**րդարութիւնըն նուազեալ,  
Եւ գործք մեղացըն խրտացեալ:

**Տ**եսիլք սըրբոյն զլբումն առեալ,  
Լուսաւորչին մեր արթեացեալ.

Քանդի գառինըն գայլ դարձեալ,  
Եւ ընտանին թշնամացեալ:

**Զ**որ և համայն հօրըն տեսեալ,  
Աահակ պարթեն և սղացուցեալ,

**Ե**թոռ ծովանըման կաղմեալ,  
Եւ թուխ կտաւով պատըրուակեալ:

'Մագաղաթին ոսկւով զըրեալ,  
 Եւ 'ի միջին տող մի ջընջեալ,  
 'Օսու ձիթենի վարսաւորեալ,  
 Եւ չորրորդ մասն սլըտղոյն ծիւրեալ  
 Ի հրեշտակեն եղեւ մեկնեալ,  
 'Ա աղարշապատ առ նա իջեալ.  
 Եթոռն է՝ Ճայք սըդապատեալ  
 'Արման ծովու ալեկոծեալ:  
 Խսկ ոսկեզիրն տող մի եղծեալ,  
 Աւրացողաց մասըն ջնջեալ.  
 Եւ ձիթենւոյ պտուղըն ծընկեալ,  
 Քահանայիցըն թերացեալ:  
 Եյսմ ամենայնի տեղեկացեալ,  
 'Կախարաբացն ողբով պատմեալ.  
 Օոր 'ի լսելըն զարհուրեալ,  
 Եւ 'ի մեղացըն զըդջացեալ:  
 Լալով առ Տէր աղաղակեալ.  
 Եւ շիջուցել ու կարացեալ.  
 Ի ներկային հուպ լրացեալ,  
 Տեսիլք սըրբոյն կենդանացեալ:  
 Վ արագվաղան ոմն երեւեալ,  
 Ի Ակւնական աանէն սերեալ.

Նախարարին փեսայացեալ,  
 Ընդ Ա ասակայ զըստերն զուգեալ  
 Խարոյ նախնոյն 'ի նա ազդեալ,  
 Ետելութեամբ զկինն ատեցեալ.  
 Զաղմուկ իրին Ա ասակ լուեալ,  
 Դէմ պատկերին այլադունեալ:

Դաւթի ընդ փեսայն հայեցեալ,  
 Եւ 'ի Հայոց երկրէն հանեալ.  
 Եռ Միհրներսէհրն փախուցեալ,  
 Աստանայի զօձըն զըտեալ:  
 Հազարասկետն յորժամ տեսեալ,  
 Զարեաց խորհուրդ 'ի միտս արկեալ,  
 Ի հաւատոցն ուրացուցեալ,  
 Եռ թագաւորն Յաղկերտ տարեալ

Ըզհոգեոր զանձըն վատնեալ,  
 Եւ զմարմնաւորըն շահեցեալ,  
 Հեքն և թրշուառն նախ կուրացեալ,  
 Եպա Հայոց խորհուրդ խորհեալ:  
 Եւ Յաղկերտի զայս հաւանեալ,  
 Ի Միհրներսէհր խըրատեալ,  
 Քանսարկուէ զարքայն սըրեալ,  
 Զէ Հայք ընդ Յոյնս են միացեալ:

Յորմէ Յաղկերտ 'ի սաստ ըրդեալ,  
 Երից սեռից գըրով աղդեալ,  
 Կամ ուրասցին՝ ասէ՝ զ'սաշեալն,  
 Կամ մերըս դից զոհեն զհեստեալն  
 Ճայոց՝ Արաց և Եղուանից,  
 Եմենեցուն մի անձն եղեալ,  
 Սուրբն Արդան Ամմիկոնին,  
 Ճանդերձ այլովք հանդիսացեալ.  
 'Եալս 'ի յԵղուանս պատերազմեալ,  
 Զոր Ասսակայ ուխտին սըտեալ,  
 Եռ նախարարս կեղծիւք խօսեալ,  
 Ռզիկս զօրացն փեռեկտեալ:  
 Եբրեւ վեշապըն դարանեալ,  
 Ի սուրբ զընդէն մեր անջատեալ,  
 Միհըրներսէհի դեսպան յըդեալ,  
 Թէ ձեր կըռոցն եմ նուիրեալ:  
 Բնդ Արդանայ սաստիկ երդուեալ,  
 Զհաստատուն կան խօստովանեալ,  
 'Եա 'ի յԵղուանս քաջաերեալ,  
 Ինքն ընդ Պարսիկըն խրախուսեալ:  
 Ապարապետին ներհակս մանրեալ,  
 Ի Երարատ աճապարեալ,

Հանդերձ զօրոքն անդ ձըմերեալ,  
 Մինչ հարաւոյ հողմըն շարժեալ:  
 Ալբկին Պարսիցն ասպատակեալ,  
 Եռ Տըղմուտ դեարն բընակեալ.  
 Օտր ազգն Հայոց պըբոհ տըւեալ,  
 Օգունդն այլազգեաց ՚ի մէջ փակեալ.  
 Օպատերազմըն հընչեցուցեալ,  
 Օաջ և զահւա՛թելն բեկեալ.  
 Յայնժամ Ա ասակ սիլծն անիծեալ,  
 Ի թշնամեաց կողմն յաւելեալ:  
 Ի Քրիստոսէ յետըս կացեալ,  
 Պարսից զենինըն մասնակցեալ,  
 Դատաստանէ իւրմէ դատեալ,  
 Ազօթք նորա ՚ի մեղս դարձեալ  
 Ի հաւատոցըն զոյացեալ,  
 Ետրուշանին ծունըր կըրկնեալ,  
 Խսուբը հօտէն մեր հասուածեալ,  
 Եւ փեսային հաղորդակցեալ:  
 Թէպէտ այլ խմըն փաստ առեալ,  
 Եւ վասն որդւոցն ուխտին դըրժեալ,  
 Աբք առ Ալքայն կային դրաւեալ,  
 Բաբն և Աերսեհ պատանդ կացեալ

Եյլ զՅուղային էր խըմօրեալ,

Եգահութեամբըն յիմարեալ.

Եւ ո՞չ այսու մասին հասեալ,

Զամիրաննենդիցըն դան արբեալ:

ԻյԵլքայէն զի կողոպտեալ,

Եյն որ փառացն էր ակն ածեալ.

Ի խոստացեալ պատռոյն վրիպեալ,

Եւ ձաղանօք յերկիր քարշեալ:

Ակրղընաչարին կերպարանեալ,

Զյաւիտենդիցըն կործանեալ.

Իյարդոզացըն դըսրովեալ,

Զպատժապարտիցըն դան արբեալ:

Ի սիրելեացն ապտակ առեալ,

Զի 'ի Տեառնե, էր խորթացեալ.

Իհոդեոր հացէն սովիեալ,

Մարմնաւորէն դատարկացեալ:

Մեռեալ հոդւով կայր տատանեալ,

Փըրկութենէն յուսահատեալ,

Խըղճմըտութեամբ դատապարտեալ,

Զցայդ և դցերեկ զինքն աշխարեալ:

Յըտէր զպատկերըն տրժգունեալ,

Բախէր ըղկուրծուն խըստացեալ .

Պայ տայը անձին աղտեղացեալ,

Ի ծանօթից դատապարտեալ:

Օք ուրացմամբն ոչ յաղեցեալ,

Եյլ իմն չար գուն գործեցեալ.

Օազատ որդիսըն տոռանեալ,

Եւ Յազկերտի՝ ձեռըն մատնեալ:

Ուր ժանտ սեբմանց փոխանակեալ,

Օմատաղ մանկունս սըրով մաշեալ.

Ենմեղ արեանցըն բողոքեալ,

ՕԱստուած վըրէժիսընդիր շարժեալ:

Ուրացողին զտանջանս կըրեալ,

Եւ զզառնացեալ ողին փրչեալ.

Խոկ փեսային ուրախացեալ,

Օք զթշնամին ետես անկեալ:

Ի Յազկերտէ զլիւնիք խընդրեալ,

Եւ վաստակոյն վարձ պահանջեալ.

Նա և Վերսեհըն միջնորդեալ,

Թագաւորին բարեխօսեալ:

Վարազվազան զպատիւն առեալ,

Եւ զաներոյն զահ ժառանդեալ.

Բայց զպատիմն աչօք տեսեալ,

Մինչ էր մարմինն յապահովեալ:

Ե չար դիւել այսահարեալ,  
 Եւ ատամամբ զմուն կերեալ.  
 Բազում ամօք այնպէս լըկեալ,  
 Բզպիղծ զըլուխն զետնի հարեալ  
 Աստին զառհաւատչեայն ճաշեալ,  
 Ենդէն զհընոցըն բորբոքեալ.  
 Իսկ սուրբ զընդին որ մաքառեալ,  
 Երիաբար նահատակեալ,  
 Օքսժակ մահուն սիրով արբեալ,  
 Եւ պլասակացն արժանացեալ.  
 Իկէտ գալնանըն փըթըթեալ,  
 Եղին զրախտին տունկ բաղմացեալ:  
 “Եղ իմանակ ծաղկանց ծաղկեալ,  
 Եւ ընդ հրեշտակս զասաւորեալ.  
 Հանդերձ զըլսովն ոտըն բարձեալ,  
 Արով մարմինն եր զարդարեալ:  
 Օք յետ հօտին զհովիւս կալեալ,  
 Բզգ եռնդեանս դերի վարեալ,  
 Իգարսկաստուն թափառնացեալ  
 Առվալըլուկ կային բանտեալ:  
 Եկեղեցիքս սըդամածեալ,  
 Օք զալաշտօնեայս ետես տըխրեալ.

Եռազաստին ամայացեւ լ,  
 Օք զվեսային էր զընտանեալ  
 Անախտ հարսին այրիացեալ,  
 Օք հարսնածուս ետես թախծեալ.  
 Եւրիորդաց սևազգեստեալ,  
 Օք թաղուհին էր թարշամեալ  
 Պարաւորացն աղաւազեալ,  
 Օք երզեցօղն էր համբացեալ.  
 Կոչեցեց սեղան կապտեալ,  
 Եւ կերակուրն անհամացեալ:  
 Օք զքահանայս ողջակիզեալ,  
 Իյանապատ անթաղ մնացեալ.  
 Քանզի մոզբւց զԱլքայն խրատեալ,  
 Յորժամ քուշանս եղեւ պարտեալ  
 Ասեն՝ թէ՝ դիցն է բարկացեալ,  
 Վասն այն դարձայք գըլխակորեալ.  
 Բայց թէ՝ կա իք ըզքաղցրանալ,  
 Եւ զթրշնամեաց նըկուն դառնալ,  
 Կոքա լիցին մահու մատնեալ,  
 Եւ ոսկերացն յանպետս ձգեալ.  
 Օք մի՛ նըշխաբք պատուասիրեալ,  
 Կ մոլորեալ Ազգէն թաղեալ

Եպաթէ ոչ մեղ է ողբալ,  
 Աւ թշնամեայն ուրախանալ:  
 Խսկոյն Աբքայն ժանտըն կոչեալ,  
 Բզգակապուհըն մոլեզնեալ,  
 Ի Կիւշապուհ քաղաքն յըղեալ,  
 Բզգքահանայսն բանտէն հանեալ,  
 Ավխարարացըն մաղկատեալ,  
 Աւ զարտասուս պաշար եղեալ:  
 Թռէ առքն եք հանդերձեալ,  
 Եղաւեցէք ՚ի մեղ զըթալ,  
 Ենջատեցին զւարքն երանեալ,  
 Քաղցրիկ յորդւոյըն որբացեալ:  
 Խզիշերի զանխուլ տարեալ,  
 Գտայլոց զդառինսըն փողոտեալ.  
 Բզգուշութեամբ զայս արարեալ,  
 Զոր չար մոգուցն էր ուսուցեալ:  
 Խսկ որ ՚ի Շարձունս է, բնակեալ,  
 Եկամբ զանդունդըս նըկատեալ,  
 Բզմահ սըրբոցն ոչ թագուցեալ,  
 Եմ յընդհանուրս փառաւորեալ:  
 Քանդի խուժիկ ոմըն ձայնեալ,  
 Քահանայիւ ծանօթացեալ,

Ե սէր սըրբոցն հոգւով վառեալ,  
 Գաղտազողի դչեա դընացեալ:  
 Խակ Դմէնշառհոյ ցընա հարցեալ,  
 Խնէ դի՞ է քո ըզկնի մեր գալ.  
 Կա ըղկասկածըն փարատեալ,  
 Եւ զեղկելոյ միտս դողացեալ:  
 Ականատես սըրբոցն եղեալ,  
 Եւ ըզտեղին նըշանակեալ.  
 Երտասուալից կանդուն կացեալ,  
 Օձեռս 'ի յերկինըս տարածեալ:  
 Մինչեւ սըրբոցըն պլասակեալ,  
 Եւ զըելիար պարտասանեալ.  
 Ենօրինացն 'ի բայ գնացեալ,  
 Եյլ Պ. զինուորս պահօղ եղեալ:  
 Ե Յիսուսին տըպաւորեալ,  
 Յաշակերտացըն կասկածեալ,  
 Օօրականացն ընդարմացեալ,  
 Եւ չար նիրհմամբըն ծանրացեալ:  
 Յանկարծակի լուսոյ ցայտեալ,  
 Եհեղ ձայնիւ փայլատակեալ.  
 Ենօրինացն յահէն պակեալ,  
 Ենկան յերկիր որպէս մեռեալ

Լոյսն ըղիւուժին քաջալերեալ,  
 Եւ ՚ի անդին առաջնորդեալ,  
 Յայնժամ արծիւ յ' բենից իջեալ,  
 Օմարմին սըրբոց նըմա ցուցեալ:

Եհիւ մեծաւ ողջաղոքեալ,  
 Օանդին ակունսըն հաւաքեալ,  
 Կախարարացըն մատուցեալ,  
 Եւ հաւաստեաւ զիրըն սպատմեալ:  
 Ա աճառականըն երանեալ,  
 Օասիթ կենացըն վաճառեալ,  
 Յայնժամ նոցա փառըս տըւեալ,  
 Եւ ընդ ինքեանս ՚ի ձայս բերեալ  
 Առուրբըն չօվակեփ հոգւովն օծեալ,

Եւ Պենդեայ աստուածարեալ,  
 Մուշ՝ Արշն՝ Քաջաջ ընտրեալ,  
 Եւ Ասմուշըն սըրբանեալ:

Իսկ ըղկորին և զԵրբահամ,  
 Կախարարօքըն բաժանեալ,  
 Կյարքունիս սպասւ կալեալ,  
 Յասորեասան արդանեկեալ:  
 Խորին անդին առ Տէր փոխեալ,  
 Իսկ Աբրահամ առ մեղ դարձեալ,

Եւպիսկոպոս Բարդնունեաց լեալ,  
Եւ ձըգնութեամբ զվախճանս առեալ:

Արդ թէպէտ այս այսպէս եղեալ,  
Բայց չէր վերջին ըզմեղ գլտեալ.  
Այլքարիութիւն Տեառըն ցածեալ,  
Եւ զերելոց դարձ արարեալ:

Ի Յազկերտէ հրաման հասեալ,  
Օազզըս Հայոց սիրով նուածեալ,  
Բզսինլիքորսըն յանձանձեալ,  
Եւ զՊատրորմիզտ իշխան կարգեալ:

Աշուշայի Յազկերտ մրտեալ,  
ՕՀըմայեկայ զորդիս խընդրեալ,  
Ի Վասակէ նոցա տարեալ,  
Եւ շըդմայիւք սկարաւանդեալ:

Թագաւորին ո՛չ յապաղեալ,  
Օմանկունսն ՚ի կապիցն արձակեալ.  
Յորմէ ըրդեշին նախասացեալ,  
Երտասուօք ըզՏեառնէ դոհացեալ:

Օի մահապարտքն եղեն փրկեալ,  
Եւ ՚ի պատիւ համարձակեալ.  
Ի յայսմ ամբ չարըն բարձեալ,  
Եւ Պերողի թագաւորեալ:

Բատ արքայիցըն սահմանեալ,  
 Կալանաւորքն եղեն լուծեալ,  
 Փրկչին մերոյ Տեառն յօրինեալ,  
 Ե մահուանէ 'ի կեանս ածեալ,  
 Ըզնախարարս 'ի ձբէ տարեալ,  
 Եւ անդ ռոճիկ նոցա կարդեալ,  
 Ըստքինի վարուք կեցեալ,  
 Օսուրբըն Ա արդան միջնորդ կալեալ  
     'Աովաւ առ Տէր միշտ սպաղատեալ,  
 Մինչ գաստին դախն նոցա շնորհեալ,  
 Վանասէի այս նըմանեալ,  
 Ե գերեզմանըս հարց թաղեալ:  
 Արդ երանի՝ էր իմն անձին,  
 Ինէ բանս աստին դադարէին,  
 Եւ ոչ յառաջ այս խաղացեալ,  
 Լըսել զաղէտս անհընարին:  
 Օսուրացողաց իշխան լինելն,  
 Որք ըզհաւատս կապէնս տային,  
 Փոխան փառաց եղծականին,  
 Օանեղծականըն վասնէին:  
 Փոխան անմուտ արեգականն,  
 Վըստականին ընձօնէին.

Փոխան անմահ սուրբ Աեղանոյն,

Դիւականին հաղորդեին:

Քանզի բարձեալ էր տէր հօտին,

Եւ վարձկանացն ոչ ցաւեին.

Եյլըստ դայլոց քանասարաց,

Օգերս և զփափուկս խողխողեին:

Թռողեալ զնախնեացըն քաջութիւն,

Օխմաստութիւնս ոչ խընդրեին.

Ենօրինաց ծաղը արարեալ,

Օվարս և ըղկրօնս քամահեին:

Հայհոյելով անարդելով,

Օր ըստ օրէ ըղկծեցուցին.

Եյլանելով կատակելով,

Բզտառապեալս ձանձրացուցին:

Քան ըղօնարսիցն այլ աւելի՝

Մեր ուրացողքն նախատեին,

Յորմէ Վախազըն Գաադիշոյ,

Դըլուխ խաւարելոց դընդին:

Աչ յագենայր իւրօք չարեօքն,

Եյլյորդորեր զամենեսին,

Յուրացութիւնըն որսալով,

Խորհեր զդասս փոքու հօտին:

Արակես զվիշապ բերանաբաց,  
 Ատմէր կլանել բոլորովին.  
 Տեսեալ հօտին զինձն արձակեալ,  
 Եւ ծարաւի արեան նոցին.  
 Տարակուսեալ ակնարկեին,  
 Եւ ըղչովիւրն յուղէին.  
 Գրտին ըզԳրիւտ զերանելին,  
 Խոռորդ Գրիգորին նըստուցին:  
 Փոխեաց զլթու մեծն 'ի Գրւին,  
 Հաշէ նեղչացըն Պարսկացին.  
 Վըրցեալ սըրոյն ընդ Վախազին,  
 Եղեւ յաղթող չար վերաքին:  
 Եհար զճակատ Գողիաթին,  
 Բանիւ խրատու սկարսաքարին.  
 Արով վառեալ հուր նախանձին,  
 Չարախօսեաց յունկն արքային:  
 Ուէ զտերութեանդ քո մըտերիմ,  
 Եւ դշաւանոզս ձերոյ դենին,  
 Կացեալ նոցա Առաջնորդին,  
 Պատրէ յօրէնս Վեսիային:  
 Աամի դընելուխտ ընդ Ասյսերն,  
 Եշնատ առնել զձեղ 'ի մարտին.

Ելեալը զգբանս աւագանոյն,

Առեալը զիւտ հարցանեին:

Պատասխանեալ Կաթուղիկոսն,

Օճշմարտութիւն կարծեօք բանին.

Օմինն ՚ի յերկուցն առեալ յանձին,

Վիւսոյն ասաց չեմ տեր բնաւին:

Օօրէնս պատմել զՄեսիային,

Երդար է այդ իմոյս անձին.

Եյլմիարան լինել զունին,

Չէ իմ խորհեալ ամենեին:

Հաւանելով հրապարակին,

Օճշմարտութիւնը զովէին.

Ենձնագեղեայքըն Պարսկային,

Էարժեալը զդուխս հիանային:

Պերճապաճոյք և նազելի,

Ենհամեմատ տեսանեին.

Ելամացիք և Վկիւթացիք,

Տստ Մարգարէ զնա ունեին:

Վիշտ տեսողացն երանելին,

Եւ լըսողացն զըարքառ թանին,

Ա առեալ ՚ի սեր չայրապետին.

Եմրարտուանն թաղաւորին,

Պատուով պահեալ՚ի յարքունիս,  
Եւ որոգայթ կաղմեր նըմին.

Մինչև յայտնեաց զեսորհուրդ սըրտին,  
Թէ լե՛ռ մողպետ դու քո Ազգին:

Եպա թէ ո՞չ կաց՚ի գործոյդ,  
Օք տաց զպատիւդ յանձն առնողին:  
Պայծառացեալ տիալ պատկերին,  
Որպէս սըրբոյ Ատեփաննոսին,

Համարձակեալ չըքնաղագեղն,  
Յանդիմանէ զպաշտօնս նոցին.  
Եսէ պատիւ չէ՛ տուրբ քոյին,  
Եյլերկնաւոր թատդաւորին:

Իսյց թէ առնես պատճառ չարին,  
Թռողում ինձէն զայս կամովին.  
Յանկայ վըկայ լինել Փըրկէին,  
Բատ Վեռնդեանց սուրբ երամին:

Եյլ ոչ հատաւ վըճիռ սըմին,  
Թռոյլտըւութեամբ թագաւորին.  
Վանդի բարձեալ զօրըս նոցին,  
Եստուածարեալ հայրապետին,

Իսրբարոսաց յահէն սարսեալք  
Բատ հըեշտակի զնա պատուին.

Վանուկ մատաղ՝ ի ծակ իժին,

Աշ մեղանչեաց իժըն նըմին:

Օըւարթ դիմօք ազատացեալ,

Ճ'օխ ճեմելով՝ ի սպազատին,

Խըռով կամաւ կացեալ՝ ի Պարս,

Եպա դարձաւ՝ ի հայրենին:

Եհաս սըրբոյն ժամ ծերութեան,

Խոնարհեցաւ՝ ի զիրկ ծընօղին.

Եւ բարեխօս է տօնողացս,

Եռ Ահածին որդի Կուսին:

Տասն ամ կայեալ կաթուղիկոս,

Հովուեր ըզհօտ Տեառն Յիսուսի.

Եպա Յօհանն Մանդակունին,

Եկեղեցւոյ տունկ տեհնչալին:

Յետ այսորիկ լարեալ չարին,

Օխոք մեքենայսն բազմագունին,

ՕՄախազ մրխեալ սըլաք նետին,

Զըդեալ՝ ի ցեղն Մամիկոնին:

Օկայծեալ պատրոյկն՝ ի Ասակէ,

Շիջուցանել զայն կամլին.

Օերծեալ որդիսն Աըմայեկին,

Մատնեալ՝ ի ձեռըն օլերողին:

Տեսին զԱ ահան սէք և պըլոյի,  
 Ինդ յաջողելըն մախային.  
 Այսքա՞ն ըզհուրըն փըքեցին,  
 Մինչ զդալարին տոչորեցին:  
 Կոչեալ զԱ ահան 'ի պաղատին,  
 Ի հաւատոցըն քանցեցին.  
 Տըկարանայր արտասուելին,  
 Եւ ախտանայր զանբուժելին:  
 Կամիր այսու յաղթել մարտին,  
 Խընուլ զըերան չարախօսին,  
 Ու զիտելով զդէտ փորձողին,  
 Եւ զհայթաթանս բելիարին:  
 Ու ածելով 'ի միտ զնախնին,  
 Որ որսացաւ յուռկանս նորին,  
 Եհան ըզզըահն անխըզելին,  
 Մերկ մարտընչեր ընդ թըշնամին:  
 Շուրջանակի զնա պատեցին,  
 Ակը ընդ վերաց յաճախեցին.  
 Դարձեալ զարքայն բանսարկեցին,  
 Ու դաշնաղիր է կայսերին:  
 Կամի կուտել զհարկ աշխարհին,  
 Ինդ դիմանալ քում հրամանին.

Նուեալ Վահան ըղլուր դուժին,

Գնաց ինքնակամ 'ի յալքունին:

Ըերեալ զԱլըլը չար Եսորին,

Օամբաստանօղ սպայապետին:

Պապանձեցաւ 'ի յատենին.

Արրկին զՎահան իշխան եղին:

Յօէպէտ այսպէս պատահէին,

Ե. Ալ Խրդմանքն թոյլ ոչ տային,

Յորժամ յիշէր զբանս Տէրունին,

Օտուժիլ անձին 'ի դեհենին:

Հոգւոց հաներ խորոց սըրտին,

Եւ արտասուեր կողկողագին.

Ըախեր ըզկուրծըս աըրտմազին,

Յողըս և 'ի կոծս անհնարին:

Խընդրէր ըզժամ պատերազմին,

Օի յաղթեսցէ իւր յաղթողին.

Խակ որ յաղթեաց չար իշխանին,

Եւ աղատեաց զբանտեալս նորին,

Լուաւ ձայնի աղաղակին,

Արպէս երբեմն աւաղակին.

Ծնորհեաց թիկունս սպայապետին,

ԲզՎաղթաղան քաջն և արին:

Ար էր զըլուխ Վարաց զընդին,  
 Ապանօղ Վասկեսյ ուրացողին,  
 Յասեալ պերող Վաղթագանին,  
 Խընդրէր զարիւնըն Վաղգենին:  
 Օոր ուխտ եղեալ ընդ Վահանին,  
 Կացին մարտիւ դեմ արքային.  
 Կախ յԱրկուոի սպատերազմեալ,  
 ՕՊարսիկս սըրոյ Ճարակ տային:  
 Երեք հարիւր զօրականաւ,  
 Օեօթըն հազարս կոտորեցին.  
 Աըպէս երբեմըն Գեղեօն,  
 Օքիւրըս բիւրուց սյլասեռին:  
 Երկրորդ 'ի յԱրաւալ դաւառին,  
 Օանօրինաց հոյլ հերքեցին.  
 Հանդերձ սուրբ Կաթուղիկոսաւն,  
 Աքանչելագործ Յօհաննիսին:  
 Օընդիմարտուըն վանեցին,  
 Աըպէս Քարակ զզօրսն յարենին,  
 Յաղթական երդով պարեին,  
 Օի բարձրացաւ եղջեւր Խաչին:  
 Աըպէս երբեմն հինն իսբայէլ,  
 Քամբկօք 'ի յելս կարմիր ծովին.

Ե՞ղ Առվաեսի առաջնորդեալ,

Եթք և կանայք կաքաւեին:

Եստ Հայրապետն զըլուխ կացեալ,

Հոգւով մարմնով խրախանային.

Ալբկին եղեւ ուրախութիւն,

Օքղջացելոյ յանցաւորին:

Օի Աարդ եղբայրըն Աահանին,

Ակեալ զրանե, թագաւորին,

Օոր կապանօք կայր ի բանտին,

Աւ զինուորացըն պահեին:

Լուծօղ նախնոյն Հօր Աիածին,

Հրաշաղործեաց առ պատանին,

Որպէս երրեմըն զետրոսին,

Ու էր ի բանտըն Հերովդին:

Կա և ի յոյս ուրացողին,

Ընդունելով զդարձըն նորին,

Բազմաց լուեալ փառս տային,

Աւ միմեանց աւետեին:

Ածեալ ի միտ զլըրումն ուխտին,

Բզմահանայ Ապացապետին.

Օոր արտասուեր ի յաղօթելն,

Օի տեսանե զԱարդ ցանկալին:

ՅԵտ այսորիկ կըքկին շարժեալ  
 Պարսիկքն ՚ի Ա երս արշաւելին.  
 Վ աղթագանայ դեսովանս յըզեալ,  
 "Եկակակցիլ Նայոց Ապահն:  
 Խառնեալ ամբոխ կարաւանին,  
 Երագ ՚ի կոչն ընթանային.  
 "Ճարամննու հովետն իջեալ,  
 Յունաց զօրացն ակնունեին:  
 Պարսիցն յայնկոյս գետոյն հասեալ,  
 Պատերազմել ըստիպէին.  
 Տեսեալ Վ ահան Մամիկոնին,  
 Զի սուտ եր զախն Յունաց Եզրին:  
 Յանդիմանեալ ըզ Ա աղթագան,  
 Եւ ըզզըրողս սուտ նամակին.  
 Խոկնա պատճառ տայր այլեայլ,  
 Մինչեւ ՚ի յօրն եօթներորդին:  
 Տայր զարդարել զկոճեզս փայտից,  
 Խորան հարուլ բոլորովին.  
 Մերձ Վ ըրաց հուրըս լուցաներ,  
 Եղիշելի դեմ մեր զընդին:  
 Եւ Վ ահանայ պատշամս յըշեր,  
 Եհտ Յունաց զօրքըն հասին.

ՅԱՅԼԿՍԱՆՊՐԵՒ ԵՐ զայս ուսեալ,

Օ, որ նա արար ընդ Պորոսին:

Այսպէս զօրաց միտս թարթափեալ,  
Վինչև Պարսիցն ըղգետն անցին.

Բաղումք Հայոց ուրացողաց,

Եպրստամբեալ յետըս կացին:

Յայնժամ Պարսից զըրոհ տուեալ,  
Հանդերձ նոքօք 'ի մարտ մըտին,

Վաղթագանայ թոյն և յոռին,

Ենպէտ զօրօքն զփախուստ առին:

Քաջ Վամիկոնըն զօրացեալ,

Արպէս զարծիւս 'ի ժամ որսին,

Յաղթեալ զօրացըն Պարսկային,

Վինչ խոյս տըւեալ ըղկուրն անցին:

Յետըս դարձեալ որոնեին,

Օաղզըն Հայոց միայն տեսին.

Ենդրագարձեալ 'ի յըռազմին,

Բաղում արանց պըսակ բերին:

Կախ ըղվասակ զեղբայր վեհին,

Վահըն փոխեալ յանմահութիւն.

Երկրորդ Վահակ նահատակեալ.

Եւ այլք բաղումք որ ու թըւին:

Ե. Յ. կ զեղքայրըն Կ Ա Ե Ր Ա Ե Շ ի ն ,  
 Հ բ ա հ ա տ զ Տ է ր ը ն Շ ի ր ա կ ի ն ,  
 Ա շ ւ ը ն դ ն մ ա զ Ե զ դ Ա ի ւ ն ե ց ի ն ,  
 Չ ե ր ր ա կ ա լ ե ա լ ը մ բ ո ն ե ց ի ն :  
 Ա ռ շ ե ա լ զ Մ ի հ ր ա ն ՚ ի յ ա ր ք ո ւ ն ի ն ,  
 Բ ն ծ ա յ տ ա ն ե ր թ ա զ ա ւ ո ր ի ն .  
 Ո ր ո վ լ ա լ ո վ և ք ը ր ձ ա ղ դ ե ս տ ,  
 Գ ը ն ա յ ր Կ Ա Ե Ր Ա Ե Շ ը զ կ ի ն ի ն ո ց ի ն :  
 Հ ա ս ե ա լ ՚ ի յ ի ւ խ տ ը ն Վ ի ր ա պ ի ն ,  
 Ը ի շ ե ա լ զ տ ա ն ջ ա ն ս Լ ո ւ ս ա ւ ո ր չ ի ն ,  
 Բ ո ղ ո ք բ ա ր ձ ե ա լ ա ռ ն ա հ ա տ ա կ ի ն ,  
 Օ գ ն ե լ ն ո ց ա ՚ ի վ տ ա ն դ ի ն :  
 Խ ս կ ո յ ն լ ո ւ ե ա լ ս ո ւ ր ր ը ն Գ ր ի դ ո ր ,  
 Բ ա ր ե խ օ ս ե ա լ Տ ե ա ռ ը ն Փ ր կ չ ի ն ,  
 Հ ա ն ե ա լ զ կ ա պ ե ա լ ը ն Հ ը ր ա հ ա տ ,  
 Մ ի ջ ո յ ա ր ա ն ց շ ը ր ջ ա փ ա կ ի ն :  
 Դ ա ր ձ ա ն ե ղ ը ա ր ը ն ո ւ ր ա խ ո ւ թ ե ա մ բ ,  
 Փ ա ռ ս փ ր ր կ ո ղ ի ն ա ռ ա ք է ի ն ,  
 Խ ս կ զ ե ր ա ն ե ա լ զ Ե զ դ Ա ի ւ ն ե ց ի ն ,  
 Վ ա ս ն Յ ի ս ո ւ ս ի զ ը լ ի ս ա տ ե ց ի ն :  
 Յ ե տ վ լ ը մ ա ր մ ա ն դ ա ռ ն ա ղ ե տ ի ն ,  
 Ե յ լ ի մ ն ե ր կ ո ւ ն ք զ ա յ ք պ ա տ ե ց ի ն ,

Օք զիւաշունչ ազգըն Ա ըբաց,

Խելացնորեալ առ մեղ հասին:

Պատիր բանիւք շաղակրատեալ,

Օ միարս կանանց մեղկացուցին,

Ինէ կենդանի են ալքըն ձեր,

Բզմեղ առ ձեզ ուղարկեցին:

Էստ օրինի արանց կանանց,

Վըշանացի բանս խօսէին.

Ֆէսիլըս սուտըս պատմին,

Օօր ոչ երրեք տեսեալ նոցին:

Եսն աեսեալ մեր կրօնաւորք,

Օ Աահակ զԱ ասակ 'ի յանտառին,

Վիրաւորեալ անհընարին,

Ենկեալ յերկիր թաւալէին:

Եսեալ տարան 'ի մենաստանս,

Եւ 'ի վիրացն ող ջացուցին.

Փուժով բզմեղ առաքեցին,

Օք 'ի Պարսիցն երկիւղ ունին:

Համբաւն եհաս յամենեսին,

Տեալք անկելոց ոչ ժուժէին.

Մանաւանդ կանանցըն եկեալ,

Կէմ Ա ահանայ արտասուեին:

Պատասխանեալ սպայապետին,  
թէ առասպելէ խօսք նոցին.

Եամ քան զեղբօրն իմ բաժանին,  
Գուշակեցաւ դալ պըսակին:

Ինձէն տեսի զպայծառ պատկերն,  
Լուսափայլեալ ըստ Մովսէսին.  
Եա և Եերսեհ Կամսարականն,  
Երդմամբ ասեր 'ի յատենին:

Բայց խափանել ոչ կարացին,  
Օդառն արտասուս կանանց ազգին.  
Մինչև զՄուշեխ Մամիկոնին,  
Բազում զօրօք առաքեցին:

Ճիւազարնակ ազգըն Աըրաց,  
Յողով տեղիս շըրջեցուցին.  
Երդ՝ զե՞է իմ ընդ վայր յածիլ,  
Եւ դեզերիլ զհետ անշահին:

Օի մինչ սոքա անդրէն դարձան,  
Պարսիկքն ըղայս 'ի բաց բարձին.  
Ե զըրզըռելն Գիրիհոնին,  
Զար ուրացօղ Աիսականին:

Գիշերագնաց 'Ելուին հասին,  
Ըուրջանակի պաշարեցին.

Բնդ լուսանալ առաւօտին,

Առասերամերկ խիղախէին:

Չե զանազան փոփոխէին,  
Ենհընարին տաղնապէին.

Մինչև քաջացն 'ի դուրս եկեալ,  
Հըսկայօրէն ճակատէին:

Օքազումն սըրով սատակեցին.

Եյլ վճարել ոչ կարացին.

Քեթելն թաց սըլանային,

Յահ և յերկիւղ տեսանողին:

Գոռողազոյն տեղի տային,  
Կարծիս տալով կըրկին դարձին.

Հետամշտեալ Պարսից գընդին,

Մինչ 'ի Խաղտիոըն վարէին:

Իսկ Վահանայ արտասուելով,

Թիկունս կոչեալ ըղտուրբ Հողին,

Օյնեալ անուամբ Տեառն Էիսուսի,

Մըտեալ 'ի մեջ Լէդէովնին.

Եռիւծաբար մըռնչելով,

Եցն և աշեակըն ցըրուեին.

Որպէս ղամբար 'ի չոր խըռիւս,

Դէմ և թիկրւնքըն խանձէին:

Վինն զհազարս հաղածեր,  
Ըստ բարբառոյ մարդարէին.

Յորմէ յերկրայս է լըսողին,  
Տըկար մըտացն անհընարին:

Եյլ Աստուծոյ է այս դիւրին,  
Երբ քաղցրանայ իւր ծառային.  
Քանդի Աւահան չորիւք տասամբք,  
Յաղթեաց չորիցըն հաղարին:

Աստակելով ըղԳիրիհոն,  
ԸղԱխականըն վիթխարին.  
Եւ միւսանդամ երից տասամբք,  
Յաղթեաց երիցըն հաղարին:

Ոչթէ յաղեղն էր յուսացեալ,  
Եւ ոչ 'ի զօրութիւն բաղկին.  
Եյլ 'ի յաղթօղն ամենայնի,  
Եւ 'ի զօրութիւն սըրբոյ խաչն:

Տըկարացաւ հակասակորդն,  
Զի խորակեաց Տէր ըզնոսին.  
Առաքելով 'ի փառըս Ճօր,  
Եւ անարդանս պատուաւորին:

Քանդի Պերող թագաւորին,  
Պատերազմեալ ընդ Յեփթաղին,

Ալտեաց երդմանն եղեալ ուխտին,

Անկեալ որդւովքն եօթանեքին:

Ուկապէտ նոքա զայս ասէին,

Օխ զհաւաստին ոչ դիտէին.

Եյլ երաւունք դատաստանին,

Չարեաւն ըզ չարըն տուժէին:

Ենմեղ արիւնք քրիստոնէից,

Բատ Եբելի բողոք բարձին.

Եշաս յականջս Տեառն Եստուծոյ,

Վլրէծխընդիր եղե նոցին:

Օկուտալ չարիսն ամբարըշտին,

Ի դէպ ժամու արկեալ զնովին.

Յաւուր վրիժուց գըթեալ ոտին,

Զընջեալ զօրօք թաղաւորին:

Եռեալ ըզթագըն Վաղարշայ,

Եղբայր Պերոզայ արքային.

Գարնանաբեր հողմոյն հընչեալ,

Բուրաստանացըն՝ ծաղկէին:

Չայն տատրակին մեղ աւետէր,

Եշաւասիկ ձըմեռն անցին.

Երամք թըռչնոց թափառնացեալ,

Իւրաքանչիւր տուն խընդրէին:

Օխ Աւահանայ հանդերձ ղընդաւն,  
 Վաղարշապատ քաղսկըն եկին,  
 Հիմնարկեցին զկաթուղեկէն,  
 Օգարսից քանդեալն նորողեցին:  
 Մեծապայծ առ շրքեղութեամբ,  
 Գըմբեթայարդ ղարդարեցին,  
 Կաւակատիս կատարեցին,  
 Եւ արտասուօք զատակս թացին:  
 Ենդէն չուեալ 'ի Գըւին եկին,  
 Եյցելութեան ըսպասէին.  
 Իսկ խընամօղն ամենայնի,  
 Գըթաց 'ի դասս փոքու հօտին:  
 Օխ զքաջութիւնըն Աւահանու,  
 Աիհրան ծանոյց թաղաւորին.  
 Յայնժամ ստուգեալ աւագանոյն,  
 ՕՆիլսոր յըղեն 'խընդիր քաջին:  
 Եկեալ 'ի Հէր և Օարեւանդ,  
 Ենդ միմեանց պատահէին.  
 Եսմոս բերեալ 'ի յարքայէն,  
 Ես 'ի գիտել զերնդիրս նորին:  
 Աիլսոր կացեալ 'ի յերաշեի,  
 Երգահատէր զՄամիկոնին:

Տեսեալ ճռում և ճարտասան,  
 Եւ անվեհեր զպատասխանին:  
 Իսկ մընացեալ Ճիռն օրհնութեան,  
 Եղեւ խընդիր ակմահ գանձին:  
 Ռստ հրամանի Աենարարին,  
 Օքքայութիւն հայցեր նախկին,  
     Պաշտել զօրէնսըն հայրենի,  
 Դաւանելով զանըն Եռակին:  
 Ենչետ առնել յազգես Հայոց,  
 Օքյն որ ասէ աստուած կրակին:  
     Քակտել զմեհեանս ուրացողաց,  
 Եւ ՚ի փառաց ձըգել զնոսին:  
 Բնդ այս և զպէտս պակասութեան,  
 Կանցց Այրեաց կուսակալին:  
     Կախ՝ անմիջնորդ դէմ յանդիման,  
 Կոսել ՚նդ արքայից արքային:  
 Օի մի՛ միջնորդքն բանսարկութեամբք,  
 Կըռովեսցեն քան զառաջին:  
     Երկրորդ՝ առնել ընտրողութիւն,  
 Ռստ արժանոյն պատուել զնոսին:  
 Կրաւաբար ճանաչելով,  
 Օլաւն և զվատթարն և զտոհմայինն:

Պատ վաստակոյն հատուցանել,  
 Տիրասիրացն 'և ապերախտին.  
 Օայս ամենայն թէ կատարեք,  
 Շահիք ըզւայք 'ի ձեր մասին:  
 Յայնժամ Կիխոր խանգակաթեալ,  
 Կաղմեաց ընթրիս Շենազնեին.  
 Կըստեալ երկուցն 'ի մի բարձի,  
 Օմայլեցութեամբ խրախանային:  
 Մոխրապաշտիցն յամօթ եղեալ,  
 Օի յընթրիսէն արտաքսեցին.  
 Արպէս ըզշուն սովեալ հացէն,  
 Օգքաղաքաւըն շըրջէին:  
 Յիշեալ զինքեանց անմըսութիւն,  
 Վայ և եղուկ անձանց տային.  
 Խակ Վահանու հանդերձ դընդաւն,  
 Գնացեալ 'ի դուռըն Վաղարշին:  
 Երքայօրէն փառս ըզգեցոյց,  
 Եւ կատարեաց զիղձըս սըրտին.  
 Տըւեալ զնախնեացն ըզմեծութիւն,  
 Եւ ստրատելատ Հայոց սպային:  
 Դարձեալ անդրէն հրահոսակօք,  
 Ուրացողացըն խոյս տային.

Օ<sub>ւ</sub>արթեաւ առ իւծըն սինդաճեմ,  
 Եւ ջուրց որդիքըն զօղէին:  
 Աալեալ զփաղանդըս ազուհառց,  
 Վայեստանեացըն ծաղկեին.  
 Աակընեալ բողբոջ դաւազանացն,  
 Արկուց ցեղեցն խմիասին.  
 Բարձրացեալ եղջեւը օծելոցն,  
 Հայրապետին և Վրբային.  
 Վրկեալ ամոռ գատաստանին,  
 Ի յարկըս Տեառն ըստ սաղմոսին:  
 Աանդնեալ զկործանեալ աշտարակին,  
 Ա երջինըս մեծ քան զառաջին.  
 Օի որ եհար վասըն յանցին,  
 Կոյն ըլքըշկեաց ըզկնի դարձին:  
 Արակես երբեմըն զիսրայէլ,  
 Եւ զայլս բազումս որ կայ ՚ի զըին.  
 Աըրկին կենօք կենդանացոյց,  
 Եւս առաւել քան զնոցին:  
 Եւ այսքանեօք բարեգործեալ,  
 Մեղ երկնաւոր հայրըն վերին.  
 Մինչ զե տեսողքն հիանային,  
 Ը արժեալ զզըլուխըս շըրջէին:

Օ՞ր և Յօհան Մանդակունին,  
 Կոր երգս երգէր՝ ի տաճարին.  
 Դարձոյց ըղսուգս յուրախութիւն,  
 Եւ պատառեաց զքուրձ խաւարին:

Արբեալ զարտօսր երեկոյին,  
 Արդասթափեաց յառաւօտին.  
 Յարոյց զաղքատս և ըզտընանկս,  
 Կըստուցանել իշխան կըրկին:  
 Զայն գուժեցէք՝ ի խանդացեալս,  
 Թէ կանգնեցաւ անկեալն յոտին.  
 Եհաւասիկ նոր նորոգեալ,  
 Պալհաւունի տունն առաջին:

Եւ ընդ նըմին գերազարդեալ,  
 Մամիկոնեան տունըն վերջին.  
 Թեակոխեալ՝ ի յաստիճան,  
 Օթադ արքայիցն՝ ի զլուխ եղին:

Թագաւորեալ ընդ դէմ չարին,  
 Քաջագանգուրըն Ա ահանին,  
 Մատաղ մանկանց ծերատածեալ,  
 Եհրապարակըս խաղային:  
 Խրաքանչիւր առեալ քընար,  
 Բատ կանխասաց մարդարէին.

Փոքը ինչ այսպէս խրախճանային,

Արդիք ընդ հարսըն հըրծուելին:

Բնաւորական շարժեալ ախտին,

Արով մարմնոյն լուծեալ կտալին.

Եւ որողայթ փը շրեալ սըրտին,

Արակէս ձըճղուկ ապրեալ ողին:

\*ատերն յերկրի թողեալ զնիւթն,

Եռ սկըզբնատիպն եհաս յերկին.

Վանձըն գանձեալ ՚ի տուն տուօղին,

Աւայն մնացեալ անօթ խեցին:

Եյլ ըստ բանին Առղովմննի,

Եկաց անշարժ շէնք քաղաքին:

Եղբայր ՚ի յեղբօրէ օդնեալ,

Եմուր պարիսպ մեզ լինելին:

Յետ Ա ահանայ՝ Ա արդ պատրըկին՝

Կըստեալ յաթու իւր հոմածնին.

\* (\*) Յօրինակն պակասէր աստ զիսատառն բառ-սիս, զորպիսիսն ՚ի սկզբան իւրաքանչիւր տառը վիպասութեանս՝ կարմրադիղով ունէր զբեալ. Զայս դժուարացաք մէք դուանել. ուստի յաւիլոր լոյն այս ծանօթութիւն:

Ատկաւ ամօք յամեալ 'ի նմին,

Եղա մանրեալ լար ածաթին:

Եւ ընկըրկեալ անիւն 'ի զուր,

Ա ըճարելով զյոլով զնացին.

Օկնի պարսիկ Մարզպանք եկին,

Մինչ 'ի Ա արդան Մամիկոնին:

Եյն՝ որ եսպան զյուրին մարզպան,

Եւ փախըստեայ զընաց Յունին.

Պատուեալ 'ի Յուստիանոսէ,

Օօրօք բազմօք զայ 'ի Դըւին:

Ասսեկացուցեալ զՃակատ մարտին,

Խսպառ պարտեալ զօլքն Ելսմին.

Անուշըռոռւան արքայն խոսրով,

Օերծեալ փրղօք ընդ ամրուին:

Ա եպն 'ի զօրաց փախըստեից,

Առ Եփրատաւն ամրանոյին.

Ըզնողոսպեալսն 'ի սուսերին,

Զուրըն հեղձոյց ըստ Հըրատին:

Եւ զալաշտելիսն Մովլետանաւն,

Բ զսընոտի յոյսըն նոցին.

Օօր կարեվեր խոցեալ արքայն,

Բ ստ կորըստեան մեծ չուտուծոյն:

Եղեալ՝ ի բաց զբարս բարութեան,  
Եւ բորբոքեաց ըզհուր ուազմին.  
Ասէ՝ թէ հայր էի երկրի,  
Եւ սընուցիւ ամենայնի:

Եյսուհետե յապստամբաց,  
Խընդրէ աստուած զմաշ անմեղին.  
Եյքան էր յոյս կըռապաշտին,  
Յամօթ կեղծիւք քրիստոնեին:

Որ և նախ քան զմերձ վախճանին,  
Մըկըրտեցաւ՝ ի սենեկին,  
Դաւանելով զերբորդութիւնն,  
Հաղորդեցաւ երանելին:  
Պլսակակից եղե նոցա,  
Ալք յետին ժամն յայգին զնացին.  
Շարձեալ զմարմին քրիստոնեիցն,  
Օրհներդութեամբ՝ շիրիմն եղին:

Թաղաւորէ Որմիզտ որդին,  
Ոչ հետեւեալ հօրըն կըօնին:  
Արդ կարճոգեալ յայս տուայտիմ,  
Եւ՝ ի նըւազըն նըկըրտիմ:  
Զի երկակի է պողոտայն,  
Յոր կըթուանալ ոտիւքս հըովիմ.

Ե. Ա. և Տ. բարձեալ բեռին,

Ատմիմ տանել 'ի միասին:

Յորմէ 'ի տեսըն զըժուարիմ,

Եւ 'ի յիշելըն լըքանիմ.

Ե. Ա. փափաքումն ողւոյս բնածին,

Ատիպէ քան զկարն իմ ցաւածին:

Եւ զըժութեան ձիրն երկնային,

Համարձակէ 'ի զըել բանին,

Դանուցանել հըմտասիրին,

Զանցեալն 'ի զործ պատահարին:

Զ. թագաւորացն երկու ազգին,

Զ. Ա. ամիկոնեանց և զելամին:

Ա. անաւանդ ըղլասանականնս,

Ուզ զտիեզերս բոցացուցին:

Ո. չ. թէ միայն զհաւասս Խաչելոյն,

Ե. Ա. և զինքեանց ձեռնարկեցին.

Քանզի Որմիզա զոռոզ՝ մոլին,

Բ. զնախարարս երարձ բնաւին:

Կաև ըղտոհմըն Պալհաւին,

Զ. ե. թօր մերոյ լուսաւորչին.

Զ. որ դայեկացն ապրեցուցեալ,

Կ կոտորածէ Խոսրովին:

Օ.Պալհաւ որդի չար Ենակին,  
 Եռ Երտաշիր արքայն ածին.  
 Եւ նա հատոյց զվարձ վաստակին,  
 Պատուեալ զորդի մահապարտին:  
 Տալով նըմա ըղդահն երկրորդ,  
 Բզմալհ քաղաքն Եռաւատին.  
 Կառնեալ ՚ի ցեղըն Ասսանին,  
 Կրնամութեամբ ՚ի Ատահրացին:  
 Վինչե ցԱրմիզտ աղզն աճեցին.  
 Եպա զցասման մըրումն արրին.  
 Կապեալ զԱ ընդոն Պալհաւունին,  
 Ի Գըրուընդակ եղեալ դղեկին:  
 Եւ զայլս բազումն նախարարացն,  
 Աշեաց որրով զերթ զթընամին.  
 Նաև զԱ ահրամըն Վեհեանդ,  
 Օզարմն Եմանաց զսերմըն Բալհին:  
 Զառիւծադեմ անպարսելին,  
 Ապանօղ Վազքըթաց արքային.  
 Կամեր մըծըել հուր Ասսանին,  
 Լիգել զարմատն Երտաւանին:  
 Պատճառելով զգանձն արքային,  
 Օօր զըքեցի վերոյ նորին,

Յորմէ զօրացն 'ի բաց կացեալ,

Օ, Ա ահրամ արքայ սկըսակեցին:

Յարեւելից գիմեալ 'Տիզբոն:

Ե՞ս 'ի բառնալ զտուն Ասանին:

Երւեալ Արմիզտ զազմուկ իրին:

Ալբառ հոգալ զկազմ ըռազմին:

Կախարարացն միաբանեալ,

Օքենն առաջին 'ի միտ ածին:

Ի Դըրուանդէ զԱ ընդոն հանին:

Կովաւ զԱրմիզտ սատակեցին:

Եռեալ Ա ընդոն զքըւերորդին:

Օխոսրով ծընունդ թաղաւորին:

Եռալքայն Մուրիկ փախուցին:

Ի կայսերէն երդումն առին:

Ի զզօրս Յունաց և զայկազնին:

Տըւեալ 'ի ձեռքն Խոսրովին:

Երւեալ Վահրամ Մեհեանդին:

Օնիզակակցիլըն Մուշեղին:

Ար է 'ի բաց կալ 'նոցանէ,

Խառնիլ 'ի դունդ Պալճաւունին:

Խռեպէտ ջանայր Մուշեղն արին:

Եյլ 'նախարարըն յանձն ոչ առին:

Եպա յանդուզն յարձակեցին,  
Եւ ըզմիմեանըս բախէին.

Խըմքեալ ճակատ տարուքերին,  
Ա ըստակ արեանցըն խաղային:

Զի ոչ թէ կողմէր որ յաղթէր,  
Ասմ զհակառակին կըրել նորին.  
Եյլ քաջ քաջի հանդիպէին,  
Եւ յերկարէր գործըն նոցին:

Ա ահրամ վառէր զերամս փրդին,  
Տայր առաթուր զզօրս խոսրովին.  
Մինչեւ տիւել քաջ Կըսեմին,  
Ոչ դադարէր զզործ աղէտին:  
Ըզկնի պարտեալ Մեհեանդին,

Շեալեալ ՚ի Բալշ դարանէին.  
Խոկ Յապրըւեզըն զօրացեալ,  
Աորգեալ ՚ի յինքն ըզհայրենին:

Եյլ և ըզգանձըն Վաղքըթաց,  
Զառի Ա ահրամէ աւարին,  
Ենասելի բախտից տիրեալ,  
Վանուկ Խոսրով ՚ի վարկենին:

Բազմեալ զիւընջոյս երախանին,  
Յետ վանելոյ ըզթըշնամին,

Ե զինարբուս խրախանալով,  
 Առներ զըրոյց ընդ որերին:  
 Եթէ իցէ երրոք լուեալ,  
 Զոր ինձ արար ալքայն Հունին.  
 Զի զթրշնամին թագաղարդեաց,  
 Երբե զորդի իւր հոմածին:  
 Բատէալ ըստէալ կանզներ յոտին,  
 Ասկի նըւազն 'ի դաստակին,  
 Ընորհակալեալ ըզկայսերէն,  
 Եւ պադաներ երկիր նըմին:  
 Բացազբլուով ըմակէր զբաժակն,  
 Յողջոյն Մուրիկ թագաւորին.  
 Շրաման տըւեալ աւաղանոյն,  
 Բնծայատար լինիլ նըմին:  
 Եզդն անիծեալ և Պարսկային,  
 Բզմուշեղէ բանսարկեցին.  
 Թէ աւերեաց զգանձն արքունի,  
 Զինչ և զխորանըն Վահրամին:  
 Եւ ապրեցոյց զապրստամբեալսն,  
 Տալ երիվարս և զէնս նոցին:  
 Յայնժամ յըղեալ ըզսուրհանդակին,  
 Կոչել զլուշեղն Մամիկոնին:

Վինչղեռ առներ հանդես զընդին,

Եռ ՚ի զիտել զթիւ մեռածին,

Ռերեալ զնամակն ՚ի ձեռն եղին՝

Գաղ ՚ի կոչումըն Խոսրովին:

Խոկ պահապանն ամենայնի՝

Յիսուս Քրիստոս Նաւր Վիածինն,

Եշաս թիկունս զօրավարին,

Խնամարկելով ըզզուխ հօտին:

Եղղեալ ՚ի միարն Վուշեղին,

Երկուս լինել զպատճառ կոչին,

Կամ ըզվարձըն պատերազմին,

Կամ թէ հասեալ է Նէն կրրկին:

Վառեալ ըզզունդս զօրավարին,

Երկու հազար զքաջն և զարին,

Վօտեալ ՚ի բանակն արքային,

Փղշտիպանացն ՚ի գեմ ելին:

Էստ հրամանաց թագաւորին,

ԶՎուշեղ միայն մեծարեցին.

Վերձեալ ՚ի դուռն մաշկապերձին,

Նըամայեցաւ առնուլ զինին:

Խոկ նա սաստեալ բարապանացն,

Չայնեաց փութալ սպառազինին.

Աշտանակեալ 'ի յերիվարն,  
 Ռուռըն հարեալ ըզսուսերին,  
 Վինչ թաղաւորն ելեալ ինքնին,  
 Արուլ կոչէր 'ի պաղատին.  
 Եմ սպայապետն յիւրսըն դարձեալ,  
 Առեալ զոմն 'ի յուղգէ պարսկին:  
 Աստիկ տանջեաց ըզփըշտիպանն,  
 Վինչե յայտնեաց ըզհաւաստին.  
 Եռեալ տարաւ զնաւ առ Յօհան՝  
 Օօրապիուխ Յունաց սպային:  
 Աըրկին ասաց հրապարակին,  
 Ապանման խորհուրդըն Վուշեղին.  
 Յայնժամ կաղմեալ խոյը մի ազնիւ  
 Ասկիր յեռեալ ընդ զըմբըխտին,  
 Պատրաստեցաւ Վուշեղ 'ի զնալ,  
 Եմբաստանել զիրս կայսերին:  
 Խեկոյն լուեալ Խոսրով զեղեալն,  
 Գռւնդս արձակեաց ըզկնին նորին,  
 Եռ 'ի կորուսանել զասպետն,  
 Թաքուցանել զլուք աղէտին.  
 Ամանց յայտնեալ զայս Պատրլկին,  
 Հետազոտել զըրօք նոցին,

Աւ վերիպեալ յաջողմանէն,  
 Օդարանամուտս սաստակեցին.  
 Մեծաւ փառօք 'ի յըլլատամազոլ,  
 Մըսեալ Մուշեղ Մամիկոնին.  
  
 Եւ յանլիման եղեալ կայսերն,  
 Բայց ոչ լուսւ զիւր ըղձալին.  
 Խաղաղաբար արքայն Մօրիկ,  
 Խաղաղացոյց զգործ աղմբկին:  
  
 Որով սաստեալ նենդժոտ Պարսկին,  
 Խիստ քամահանս թագաւորին.  
 Իւէ ոչ կացցէ յեղեալ ուխտին,  
 Ալտըրկութիւնս տեսցէ կը թին:  
  
 Խակ Սպրըմիդն յամօթ եղեալ,  
 Կոչեալ ըղզօրս երկու ցեղին,  
 Օհայք և զԳամիլը 'ի միասին,  
 Գանձիւ լըցոյց զամենեսին:  
  
 Եւ հըսկատակ եղեւ կայսերն,  
 Օօրէն որդւոյ լըսօղ խըրատին.  
 Հաստատեցաւ արքայութիւնն,  
 Կըստեալ 'ի զահըն հայրենին:  
  
 Բարեբախտիկ բարդաւաճեալ,  
 Քրան զթագաւորս հանրականին.

Ըստ օրինացըն մոգութեան,  
Վազում ունէր հարձն և տիկին:

Այլ՝ զիսաւոր և թագուհի,  
Եր՝ Յակոբկաց անուն Շիրին.  
Այս բարեպաշտ կինս երկիւղած,  
Օկատարելոց բերեր յանձին:

Մարդեալ զարքայն ըստ իւր կրօնին,  
Մինչ հալածէր զդասըս մօղին.  
Եւ ամ յամէ տօնի Օատկին,  
Առէր զպաշտօնեայս սուրբ ուխտին,  
Օոր էր շինեալ մերձ պաղատին,  
Աստուածասէր մեծ թագուհին,  
Առեալ Առետարան և Խաչ,  
Եկեալ զտիկինն հաղորդէին:

Պարզերս տայր նոցա արքայն,  
Եւ արձակեր յիւրեանց տեղին.  
Յայս ժամանակս յայտնեալ մարմին՝  
Գանիէլի Մարդարէին:

Որ էր եղեալ ՚ի տուն գանձին,  
Ի յԱսպահան մեծ քաղաքին.  
Առեալ Մօրկայ բարեպաշտին,  
Խընդրեալ ըզմարդարիան անզին:

Տըւեալ ըղգանձըս մարմնական,

Խղին հողւոյ զարդարողին.

Խսկ քաջայոյս մեծ թագուհին,

Անկեալ 'ի յոտըս խոսրովին,

Ե յարքայէ պարզե մասին,

Հայցէր շնորհել իւրոյ ուխտին.

Երբեւ ետես անշընարին,

Ե ինել դրժկամայ կայսերին.

Եպաւինեալ 'ի սուրբ Հողին,

Օսում ետ կարդալ իւրոյ Եզրին:

Խսկ որ առնէ զկամս ծառային,

Հիսուս Քրիստոս Հաւը միածինն,

Ե ըւաւ ձայնի աղաղակին,

Վառաւորեաց զիւր սիրելին.

Վանզի յորժամ զկառս լըծեցին,

Եքաղաքէն 'ի դուրս ելին,

Յորիքն անդէն ըղկայ առին,

Վեաք և աղբեւրք ոչ հոսեին.

Խսկ քրիստոնեայքն և թագուհին՝

Եղիողորմ արտասուեին:

Եղուուրբ մարմինն աղաչէին,

Օք մի՛ գնասացէ յերկրէ նոցին.

Յանկարծակի ջորեացն ելեալ,

Խեթելնթաց 'ի Շօշ մըտին:

Գետք և աղբիւրք արձակելին,

Եւ 'ի զընայըս յորդէլին.

Եթանոսացըն զայս տեսեալ,

Օահի հարեալ հիանային:

Մեծ է աստուածն քրիստոնէից,

Եւ մեծահրաշ զնա ասէլին.

Կա և մոզուցն հաւատացեալ,

Յայտնի եկեալ մըկըրտէլին:

Բազումք զարիւնս իւրեանց հեղեալ

Ի մըրիստոսէ պլատկելին,

Դեսպանք կայսերն ունայն դարձեալ,

Խնքնակալին զհրաշս պատմէլին:

Օոր հիացեալ փառըս տըւեալ,

Բնծայ յըղեալ սուրբ նըշնարին,

Պատեալ ոսկւով մեծ դըշնոյին,

Եղեալ 'ի յիւր սուրբ տաճարին:

Յետ այսը մեծի ուրախութեան:

Եյլ իմն աղէտ զայք պատէլին.

Ի սաղբելոյն բելիարայ,

Մուրիկ կամլը ջընջել բնաւին:

Տայր հաւաքել զամենեսին,  
 Եւ աքսորել յերկիր ստորին.  
 Ե վատածինըն թօրակիայ,  
 Վառմարելով դէմ բռուղարին:  
 Կախարարացն զգուժն լըւեալ,  
 Եռ Եպրբվեզըն դիմեին.  
 Խակ Խոսրովու ուրախացեալ,  
 Վանձս առաքէ ոռծիկ նոցին:  
 Տեսեալ 'ի ձեռն համակարին՝  
 Վասպուրական մեծ իշխանին.  
 Եկեալ 'ի յԱտրբապատական,  
 Վնդ առ միմեանս պատահեին:  
 Բայց զե՞է իմ զրել զառականս,  
 Յայտնել զամօթն իմոյս Եզրին.  
 Եւ ընդ օտարըս ծիծաղել,  
 Չար համբաւել զանուն ծնօղին:  
 Ում դատաստան է 'ի կորուստ,  
 Բատ առակաց Առջօմննին.  
 Եյլ և պարտական գեհենոյն,  
 Վնդ բամբասողս զեղքօր յանցին:  
 Յորմէ զաստէն ծըխոյ ցընդիմ,  
 Քաէ զի՞նչ առնեմ տարակուսին.

Օ ի ՚ի զըքելըն զըժուարին,

Եւ ՚ի թողուշն ծանակ լինիմ:

Մանաւանդ ՚ի յայս հարկիմ,

Օ ի զպատմազիրս տաղել կամիմ.

Եւ թէ անտես առնեմ ըզկարգն,

Կյիմաստնոցն տրգէտ հեղնիմ:

Ա ասն այսմ իրի շաբամանեմ,

Օ լաւս և զվատթարըս ճառազըեմ,

Օ անմըտութիւն Ա ահեռունեաց,

Օ որ արարին Համակարին,

Քանզի յորժամ զզանձըն տեսին,

Եպըստամբեալ աւար հարին.

Օ ի ախտաւորըն խոշտանկեալ,

Պարգես զարելըն բաշխեցին:

Եւ սըրիկայքըն վեցեքին,

Չըւեալ ՚ի ճահուկ բանակին.

Ա ահեռունիք՝ Տըրպատունիք,

Մամիկոնեանիք և Աիւնեցիք,

Եմատունիք՝ Խորխոռունիք,

Աըրկին ըզայք տոչորեցին.

Մերկ կողոպուտ դունդն արքային,

Կղուռն երթեալ բողոքեին:

Արդարացաւ բան կայսերին,

Օոր առ Խոսրով զըրեաց նախկին.

Թէ ազգ Նայոց ազգ է չընչին,

Վը մոս՝ զքարան մերում միջին:

Այլ թէ կամիս զմերս հաշտութիւն,

Բնաւին 'ի բաց բարձցուք զնոսին.

Օոր ոչ ուեալ բարեբարոյն,

Մինչեւ փորձիւ 'ի գլուխ ելին:

Ապա ազգէ զեղեալս կայսերն,

Եւ զօրս խնզրէ թիկունս ինքնին.

Եկեալ Ներակլ զօրավարին,

Ախղակակցեալ Նամակարին,

Բղամական գումարէին,

Եւ պատերազմ յարդարէին.

Օոր զանդիտեալ ապրատամբաց,

Կ միմեանց բաժանէին:

Աէսք 'ի հնաղանդութիւն եկեալ,

Այլք 'ի Առղիս ամրանային.

Եճապարեալ ըմբըռնեցին,

Արնոյ քաղաք զըլխատեցին:

Այսուհետեւ թերուզեղել լեալ՝

Բնդ Նայք՝ երկուց թագաւորին.

Ահշտ արսն ընտիրս մէտեղէին,  
 Դէմ թրշնամեաց առաքէին:  
 Աղ որ և զԱռւշեղ Աամիկոնին,  
 Ե բռուղարաց ձեռս մատնեցին,  
 Տեսեալ Ալմիրատ Բագրատոնին,  
 Օի ջախջախեալ եղեգնեին:  
 Առշեալ առ ինքն զաւպուհս աղջին,  
 Աիսրանեալ վտարանջեցին,  
 Ասկս Հայրենեացն զմահ յանձն առին,  
 Վասն թէ յոչինչս մեռանիցին:  
 Ոմանք ՚ի միարանելոցն,  
 Ա ասակօրէն ախոանային,  
 Տարեալ զշշունչն յունկըն Առւրկայ,  
 Օաբքայն ցասմամբ զայրացուցին:  
 Առշեալ զԱլմիրատ Բագրատոնին,  
 Հանդերձ արամբ եօթանեքին,  
 Ե բազմամբոխ հրապարակին,  
 Զըդել ՚Կօնիկն վըճիռ հատին:  
 Աերկացուցեալ զերանելին,  
 Առ զաղանացն արկանեին,  
 Օայրըն հեթեթ և խեցեմորթ,  
 Օնորն Աքիլլոս և զառողացին:

Օելիրորդ Ներակին անյաղթելին,  
 Օչնտա հըսկայն զլամառն արին,  
 Եյլ առաւել քան ըզնոսին,  
 Օնըման հաւուն իւրոյ Դաւթին:  
 Օաբքայակերպն և գցանկալին,  
 Օժատաղատունին Արրայեցին.  
 Կախ ըզզուարտկն արձակեցին,  
 Եռ 'ի զքօսանս մեծ քաղաքին:  
 Վարժեալ հողին այլն Եստուծոյ,  
 Որպէս երբեմն առ ամշածին,  
 Եղաղակեալ ձայնիւ ուժզին,  
 Ոինչ զարհութեալ ցուլըն մոլին:  
 Կախալ ըզզուխըն հըզօրին,  
 Գելիալ զեղջիւրս մանրեաց զնոսին.  
 Յոքնեալ 'ի մարտըն պաճարին,  
 Ըստաջ բարձեալ 'ի փախըստին:  
 Նետամըտեալ քաջն և արին,  
 Ծուռըն հարեալ 'ի կծղակին,  
 Երտաքս ոստեալ ոսկըն 'ի ձեռին,  
 Գնայր բոկ և կաղ ոզորմաղին:  
 Արկիրորդ անդամ զարջն արձակեալ  
 Եռ 'ի ծախել զարմաան Հեսսին.

Խսկ Ալբարատոյ դէմ զընացեալ,

Աշար բըռամբ ՚ի ճակատին:

Աստակելով շամշե գաղանն,

Զօրին Դաւթի Արգարեին:

Արրորդ անդամ թողեալ զառիւծն,

Զի յաղթեսցէ զանյաղթելին:

Խսկ բանական առիւծն ելեալ՝

Վենամարտել ընդ անքանին,

Ռստ օրհնութեան նահապետին,

Ասցեալ կորիւնն յասպարիսին:

Հըզօր առիւծն ՚ի Յուղայէ,

Վըրընչելով չար գտղանին,

Վարժնով վանեաց զերեւելին,

Հոդով զոսոխն իմանալին:

Չեռօք կտրկեաց զզոռ վատթարին,

Վրթուն մըտօք զզոջ վիշապին.

Յորմէ բարբառ բազմամբոխին,

Զիշիւզանդիայ դըզըրդեցին:

Դիմեալ բամիցն ՚ի սպաղատին,

Խիտ ըղմիմեանց հետ կոխեին.

Ենիւալ ՚ի յոտս սիրծ ալքային,

Աղորմիլ առըն հայցեին:

Նաև և բամբիշ մեծ թագուհին,  
 Վաղթէր շնորհել կեանս Արմբատին,  
 Քանզի սիրէր զըռքնաղագեղն,  
 Օի որդէղիր էր զըշւոյին:  
 Հաճեցուցեալ զկամս արքային,  
 Հրամայեցաւ պատուել զնոսին,  
 Տարեալ զըմբիշն ՚ի բաղանիսն,  
 Օգեղեցկագեղն լրւանային:  
 Իհերեալ զհանդերձ արքունական,  
 Օմատաղ մանկունս զարդարեցին,  
 Եծեալ զնոսա առ թագաւորն,  
 Ըստ սիրելոյ դարմանեին:  
 Հիահըրաշ համբաւն ելեալ,  
 Վմենեքեան ՚ի տես գային.  
 Վանաւանդ ընդել զօրացն,  
 Որք քաջութեան տեղեակ էին:  
 Կախ քան զվերջինս ՚ի յըԱտամպօլ,  
 Յայլում վայրի հիանային.  
 Օի յաղթանդամ մոլեղնեալ ձին,  
 Ոտօք վերացուցեալ քաջին,  
 Օձեռըն ձրգեալ ՚ի յուպտ ծառին,  
 Ուժզին պընդեալ զմեջս անասնին.

Արծիկալ ըզբովանդակ իրանս,

Քաղթել հըսկացն երիգարին:

Տեսեալ զօրացըն զարմանայր,

Եւ ընկենոյր զզէնս թըշնամին:

Եւաղ ձեղ այլք բիւր և կըրկին,

Օք ամենի եղայք յետին:

Օքրկեալ արանցն առաքինեաց,

Որք հաւատոյ վահան եին.

Իարձեալ ըզզւուխն յառոյզ մարմնոյն,

Եւ անխընայ յօշատեն:

Փոխան որդւոյ յանցաւորին,

Ծզչայրն անմեղ խոցուտեին.

Վարդախոշոշ ազդըն քունին,

Օօրեն դայլոյ կարկափեին:

Ծըջափակեալ նախ ըզչովիւն,

Օք անտերունջ լիցի հօտին.

Թէպէտ մանրեաց զժանիս նոցին,

Եւ կեղելոյ ոչ լըռեին:

Ալման ազգաց տիրասպանին,

Ա,ախ պատուեին և ազա հարին.

Աղեալ ՚ի նաւ զիազրատունին,

Ե յւփրիկէ աքսորեցին:

Ե. Ա. Արարին արարածոց,  
 Ու ներդուծէ զկեալն ամենի,  
 Բազմապատիկ ողորմութեամբ,  
 Եղե պահապան պանդրիստին:  
  
 Վըտեալ 'ի նաւըն ծառային,  
 Եւ ուղեկցեալ բարեպաշտին:  
 Է. Ա. պետ գնացեալ 'ի մեջ ստուերին,  
 Ա. Ա. ոչ յամեալ 'ի Բաղհոնին:  
  
 'Օ աղեալ պայծառ լուսոյ արփին,  
 Եւ փարատեալ աղջամրդջին,  
 Եթէ ըզմի դուռըն փակեաց,  
 Զ. Հաղարն երաց ըստ առակին:  
  
 Զ ի յաջողմամբ ճանապարհին,  
 Արմատ եհաս յիւր հայրենին.  
 Հաճոյացեալ յաչս խոսրովու,  
 Պարսից աբքայից աբքային:  
  
 Լ. բժոյց ոսկւով և արծաթով,  
 Կարգեալ Վարզպան Ա. ըրկանին.  
 Ը ինեաց զջանարըն Գրիգորի,  
 Յարքայանիստ մեծն 'ի Դըւին:  
  
 Հ. որմէ զչարեալ բերդակալին,  
 Ամբաստանեալ Ապըրլեզին,

Թ. քան զկըլայս բարձրացուին,  
 Դիւրաւ յաղթէ մեղ թըշնամին:  
 Հրաման հասեալ 'ի յարքայէն,  
 Ը ինել զտաճարն՝ քակտել բերդին.  
 Վ. յնպէս սիրէր զքաջըն Ալմբատ,  
 Յամօթ' Յունաց նենգժոտ ազգին:  
 Բազում արար սա ուղղութիւն,  
 Պայծառացոյց զկարդ օրինին.  
 Եղեալ յաթօռ Լուսաւորչին,  
 ՕՏէր Աբրահամ ըմբշտունին  
 Յետ այսորիկ սպառազինեալ,  
 Հարեալ զճակատըն Քուշանին,  
 Մենամարտեալ ընդ Հեփիթաղին,  
 Հըսկայազուն քաջ մըրցողին:  
 Ելեալ 'ի դէմ ախոյեանին,  
 Որպէս Տըրդատ դէմ Հըրչէին:  
 Չիք առ իրեարս արշաւէին,  
 Մեծ տագնապաւ հարկանէին:  
 Յաղթահարելն էր անհնարին,  
 Օփ կուռն և թանձը էր պըղընձին.  
 Եյլ 'ի վերուստ իմն օդնութիւն,  
 Հասեալ 'թիկունս մեր Ալմբատին

Ը ամիկրեալ զնիզակն յոյժ ահաղին,  
Եռծեալ զվերտմուտ Բալհիկ զբահին,  
Հուրտ անկանէր դի վիրագին,  
Արակւ երրեմն Գաեդուհնին:

Օզօրսն ամենայն 'փախուստ արկեալ'  
Վինչե 'ի Բալհ և Տոխորին,  
Հայնժամ հրեշտակ աւետաւոր,  
Երկեալ պատմիր մեծ արքային:

Եռեալ Խոսրով զլուրյաղթութեան,  
Օքւարթանայր գեղ պատկերին,  
Տայր զարդարել փեղ մի ազնիւ,  
Պատուել զորդի ախոյեանին:

Բարեալ 'ի դահլիճն արքունի,  
Օվարազտիրոց 'ի վեր հանին.  
Գանձ ցըրուելով անթիւ ռամկին,  
Օգուրս և զփողոցս զարդարեցին:

Եպա զըրէ թուղթ ող ջունի,  
Եւ առաքէ նրժոյդ նըմին,  
Գաղ հւահայէ 'ի պազատին,  
Աւրախանալ ընդ արքային:  
Եյլ և զըրեմ բանասիրին,  
Օվրէժ խընդըրելըն Խոսրովին:

Վասըն մահուան հօրն Որմըզդին,  
 Վատանեալ մահու զսպանոզս նորին:  
 Կախ դատեցաւ Վընդոն քեռին,  
 Օոր ասացի ՚ի զլուխ ճառին.  
 Կայեալ եսպան զերեց եղբայրն,  
 Եսլրեալ կըբսերն ՚ի Գեղմայրին:  
 Կուածեալ ըզշաւկն և զՊարիաւկն,  
 Ըզ թագաւորս ՚Բուշաց ազդին,  
 Ենթիւ զօրօք դայր ՚ի Տիզբոն,  
 Եռ ՚ի սպանել զքըւերորդին:  
 Դարսն զործեալ ՚ի ճանապարհ,  
 Պարիովկայ նենգաւորին.  
 Վոանձնացոյց զարքայն Վըզդամ.  
 Տիրադաւեաց ըստ Ենակին:  
 Ամանք զօրաց Հայկազնեից,  
 Ի յայս կըուիւս մեռանէին.  
 Եյր մի անուն Յովսէփ կոչեր,  
 Տեսիլք ետես ՚ի զիշերին:  
 Երեք ամսով յառաջադոյն՝  
 Քան զկոտորին Հայոց զընդին,  
 Իջեալ առ նա սուրբ Հրեշտակին,  
 Եսաց զընալ կըուուոյ տեղին:

Գլուխանիցես այր մի սպիտակ,  
 'Մէջ անկերոց զիակուտին.  
 Տեսանիցես նելքոյ ունթին,  
 Ասն ինչ 'ի Աենասառւ Փայտէն:  
 Յետ լինելոյ պատերազմին,  
 Եկեալ 'ի միտրն Յովսեփին,  
 Գնացեալ դըտաւ ըստ նըշանին,  
 'Օներկեալն արեամբ Տեսոն Յիսուսին:  
 Իերեալ պարղես տայ Աբորատայ.  
 Յորում կըրկնէ ծունը նըմին.  
 Կընքեալ եռվու զգեմն պատկերին,  
 Եւ տայր դընել 'ի տաճարին:  
 Յետ այսորիկ ծաղկեալ ալեօք,  
 Ըստ նախահօրն Աբրահամին,  
 Աւախճանեցաւ յերկիր օտար,  
 Արակո Յակոբ 'ի Գեսեմին:  
 Հրամացեցաւ 'ի յարքային,  
 Իերել զմարմինն 'ի հայրենին.  
 Եղեալ 'ի բնիկ դեղն 'ի Դարօնս,  
 Ար է յերկիրըն Անգովտին:  
 Արդ ըստ բանի մարդարէին,  
 Յերկից անկեալ արուսեկին,

Ե՞ն՝ որ ծաղեր ընդ առաւօտս,

Եւ յօրանայր երկիր նովին:

Եյտուչեալ շփոթումն եղեալ,

Ամէջ երկուց թաղաւորին,

Յունըն Յունաց իբրեւ զեղեղն:

Եւ հուր խանձող տուն Ապանին:

Վլծրեալ այրեաց բոլորովին:

Որ ոչ մնացեալ կրակաքերին,

Վասկեալ բղըոյնըն հրագարաին:

Օոր յաստեղաց եղեալ միջին:

Այսը իջուցեալ 'ի յանձաւեն:

Օսորձրաբընսկ յերկիր ստորին:

Վաստեալ փափուկ օրիպողին:

Չիք քեզ աթոռ նիստ 'ի զետին:

Հանգըրքելով ըստորոտին:

Յոյտնեալ զամօմն ընդ կրբնկին:

Որպէս երբեմն զօնափելոցին:

Օոր գուշակեաց Եմովածին:

Եւ ընդ նրմա զեմնաւեացին:

Հեղնէր Կաւում Եղեւսածին:

Օոր իմ առեալ վոկայ բանին:

Յողըս և քըքուանս Յունակացին:

Ըաղմեալ բամովիու ընդ ջընարին,  
Երբե զվեճակն Ամովեային.

Եւ գործարան որովայնիս,  
Որուես ըզփողըն Վագարին:

Դաջ հարկանե՛ անշուռ զոշէ,  
Ըստ կանխասաց Վարդարեին.

Արցորդ առեալ զերկինս վերին,  
Եւ ձայնակից զերկիրս ներքին:

Ըստ ձայնարկուաց երախանին,  
Յիշել ըզփառքն ափոսելին.

Օի թաղաւորեաք նախկին,  
Հրզօր յաղթօղ քան զամենին:

Յանկարծակի դիպանք չարին,  
Օոր չե տեսեալ ազգ մարդկային,

Վնմահ արքայն սուրբ երկնային,  
Վեղ հայեցաւ խեթիւ խորին:

Ըարձեալ ըղթագն ի յօծելոցս,  
Եղեալ ի զլուխ օտարուան.

Վոեալ զաշեարհս մեր սեփհական,  
Վեղ հիւր եղեալ ըստ Ազմոսին:

Վատարացաք յեղբարց մերոց,  
Ըլուակելով առ այլազդին.

\*Աղ երկար եղեւ պանդըխտութիւն,

Հընացեալք 'ի վրանըս Աեղարին:

\*Ամս ըզմըըուրն արբեալ Հայոց,

Վագա Յունացն առեալ զգինին,

Ժայտքեաց անդէն ընդ ըուընդունս,

Օոր մեզ երբեմն ըմպել տային:

\*Քանզի անկեալ վլ.ձ 'ի նոսա,

Վիարանեալ զՄօրիկ սպանին.

\*Աըստեալ 'ի գահըն բըռնակայն՝

Փոկաս անուն թշքրակացին:

Որդի կայսերըն թէկոդոս,

Օերծեալ 'ի դուռըն Խոսրովին.

Օարթեաւ վեշապըն դարանեալ,

Յորժամ ետես զփախուստ իժին:

\*Ա իժեալ ըզթունըս մահաբերն,

Օոր ընթեղեալէր 'ի սըրտին.

Վըծարծելով շիջաւ կայծակին,

Օոր կուտակեալէր 'ի յահին:

Տեղայր կարկուալն սաստկագին,

Եւ մըրգաթափ լինէր տընկին.

Զարդեալ զծաղիկըն ծովային,

Եւ ըզշուշան պայծառ հովտին:

Հանդուցաներ ըզսա ջորեակն,  
Եպա թըթուրն ընդ մարախին,  
Դարձ արարեալ ըղչետ միմեանց,  
Ռոտ Յովելեայ ողբերգակին:

Դասք անդէոց կական բարձեալ,  
Օի նըւաղեալ եր դալարին.

Հօտից խաշանց աղաղակեալ,  
Օի հուր եկեր զփայտ անտառին:

Չայն ուրագաց յամօթ եղեալ,  
Օի բոց ծախեաց զնո՞ճն և զսօսին.  
Երդ ըստ այլում տեսանողի,  
Յեղաշըրջեմ զո՞ճն առաջին:

Ենկերակցեալ Եսայիայ,  
Եւ համաձայն թըթաքաղին,  
Եծեալ ՚ի միտ զպատգամն նոցա,  
Եւ տաղեցից զերգս առածին:

Կլիօնէ Տէր բարբառեալ,  
Ա ասն այն բարձունքըն սուգ առին.

Եաւ երբեք ոչ վերանայ՝  
Տապարըն թարց փայտահարին:  
Եւ ո՛չ սրդոց առանց ուրուք՝  
Գործէ ըզգործն ըստ առակին.

Աղյնագէս և ու թարց Արարէթն,  
Կարե ոք քակտել զշէնս նորին:  
Օի Տէր առնէ զխաղաղութիւն,

Եւ հաստատէ զպտաիժ չարին.

Որպէս արար 'ի յանցելումն,

Հանուրց մասանցն Էսիային:

Ենմիտ ազգաւ զկըծեցուցեալ,

Վինչե մահուանըն ցանկային.

Շարժեալ զճանձիւոն յարեելից,

Եւ զձիաստեաց օնուբքաստանին:

Ու կամողացն ըզլելովամ,

Եծեալ զհրդօր գետն Ելամին,

Եւ հեղեղեալ զբոյս և զբանձարն,

Վինչե հանեալ զհողոյ տակոյին:

Երբայն Պարսից անհռւն զօրօք,

Եսպատակեալ 'ի տուն Գատմրին,

Ալրէժիընդիր լնելը Վուրկայ՝

Զարն և չարեաց սուաջնորդին:

Իլրեալ զքաղաքըն Ենտիոք,

Եւ ըզԴարայ ընդ Աւրհային,

ԶԱկեսարիայ Կապաղովիլին,

ԶԿարնոյ քաղաքն Իարձրահային:

Գաերի վարեալ սպասք տաճարին,  
Աշւ զծերն չՅօհան Պահողակունին,  
Ընակեցու ցեալ ՚ի յԱՇմատան,  
Ի խռժաստան որջ գաղանին:

Ենդէն եկեալ վախճան սրբոյն,  
Ըերեալ զմարմինն ՚ի զիւղն Եւին,  
Ի սոյն ամի Տէր Սրբահամ,  
Փոխեալ մահուամբ ըԱրշառունին:

Եւ յաջորդեալ զաթօռըն սուրբ +  
Տէր Կոմիտաս Տարօնեցին,  
Այն՝ որ ՚ի Վաղարշապատին,  
Շինեաց զմատուօրն Նոիսիմին:

Գըտեալ զսկին սովեքային,  
Եւ զմարդարիտըն ծովածին,  
Վյինքն՝ ըզսուրբ նրշխարս կուսին,  
Աընքեալ ձեռամբ Լուսառորչին:

Եւ մատանեառ Նայրատեալին,  
Պարթևաղինըն Արհակին,  
Կնըն թրզաւ չափ հասակին,  
Եւ չորս մասն ևս ձեւ հրտկային  
Խանդակաթեալ Կաթուղիկոսն  
Աընքեալ ըղղանձըն երեքին:

Երդորդեցաւ կողմըն հիւսիս,

Ետեսանել զբիւրեղն անգին:

Երթալ զհոգւոյնըն հրածորան,

Տէր Կոմիտաս սուրբ պանծալին,

Երգեալ զեղնակ շարականին,

Օվաձինքն ըստ այբուբեն տառին:

Եւ ամփոփեալ զսուրբ մարմինն,

Պահպանութիւն չայոց ազգին.

Յետ այսորիկ սպանեալ զՓոկաս,

Վատրիկ չերակլ Եզդիպտացին.

Ելստոյց զորդին իւր թագաւոր.

Խաղաղութիւն արար երկրին:

Եւ արձակեաց հրեշտակս 'ի Պարս,

Մեծ թախանձիւ հաշտիլ նոցին:

Արում ոչինչ լուաւ Խոսրով,

Եյլ հրամայեաց կախել զնոսին:

Տըւեալ ըզզօրս Խոռիսնայ,

Եւ Շահենայ ոստիկանին.

Հարին զՔոյնս 'րազում տեղիս.

Յորմէ զըրելն ծանր է ծուլին:

Եռեալ զՏարոսն ընդ Մելտինայ,

ՕԵրուսաղմ Պաղեստինին,

Վ արեալ գերի ըզսուրբ հայրապետն,  
 Օ օքարիայ ընդ սուրբ Խաչին:  
 Հետ յարութեան մեծ Պատեքին,  
 Վարդաց ամսոյ քսան և ութին,  
 Օքաղաքըն սուրբ հըրով լուցին,  
 Եզրբքութիւնսըն սլրդեցին:  
 Եւ զօրհներդուսըն տաճարին,  
 Ե գերութիւն խիստ վարեցին:  
 Օ Պարսկական սուլն 'ի զռոծ արկեալ,  
 Օ աւուրս երեք ոչ հանգչելին:  
 Դաղացուցեալ տառապելոցն,  
 Գէշ գաղանաց արկանեին,  
 Երիւ ըզխուզն մըրդապահաց,  
 Ամայացեալ զրունք Ախօնին:  
 Հեթանոսաց 'ի ներս մըաեալ,  
 Օժառանդութիւնն յատակեցին,  
 Հեղին զարիւնս որպէս ըզջուրս,  
 Երընակչաց զԱխօն լըքին:  
 Հըսման հասեալ 'ի յարքայէն,  
 Ը ինել զքաղաքըն վերըստին,  
 Հալածելով զաղզըն Հըեից,  
 Եւ տալ զտեղին քրիստոնեին:

Մեծաւ փութով կատարեցաւ,  
 Ասդմալ զիմարախ Տեառըն հօախն,  
 Ասրդեալ հնիկե և առաջնորդ,  
 ԲզՇողեստն ասած ող նոցին:

Եյն՝ որ դրբեաց թուղթ աւետեաց,  
 Եռ Կոմիանս երանիին:  
 Ազգեալ զեղեալըն բարութիւն:  
 Օսր անօրինեալ Տեառն չիսաւասին:  
 Զայն հրառանաց հընչեր նուճակն,  
 Դըստերցըն դալ 'ի տևս ծնօղին:  
 Խաւալ խրատեաց նըման որդւոյ:  
 Այլ դըմացաւ հայրըն կըբելին:

Բատ բարբառ մարդարելին:  
 Հաշտեալ ընդ Արուսադեմին:  
 Բզքահանայսն 'ի յայս մազթեալ  
 Ափոփել զսիրո ժողովըդին:

Արխիթարել ըզուրդաւորս:  
 Տալ զիւղն օձման փոխան մոխրին:  
 Եյսինըւ ըզքաւութեան համբուրն  
 Բզտուսարուխ զերեզմանին:

Աերժել ըզսուգ ճանասլարշին,  
 Արթեւեկից ուխտաւորին:

Հարթել զերինս և ըզբուրս,  
 Զգբժուարացնացս առնել դիւրին;  
 Հորդել ըպազն ընդ զըմերկին,  
 Զերինահրաւելն պողոային,  
 Զի զընացէ ըղդուշութեամբ  
 Առու Խորացել 'ի լոյս շաւղին;

Եւ լեարն Տեառն յառուրս յետինս,  
 Յոյանի կացցէ իմանալին,  
 Եզդաց բազմաց խրախոյս բարձեալ,  
 Արացուք 'ի յանչոշափելին:

Պայելելով ըդկեանս անձառս,  
 Զոր ոչ անկառ սիրու մարդկային,  
 Փառս առաքել Հօր և Արդոյ,  
 Եւ սուրբ Հոգւոյն շնորհաբաշխին,  
 Թռողից զյոլովս որ 'ի բազմին,  
 Զի ոչ ներե բանըս քնառւին,  
 Զանապարտ արեանց 'ի վայր կաթիլն,  
 Խնեռն սիրդ խոռահանին;

Հանդերձ զօրօք բիւրաւ օրին,  
 Արտեալ ընդ Կոստանդնուպօլիսն,  
 Տեսեալ Հերակլը Շենս եկեալ,  
 Ելեալ սիրով ընդդեմ նոցին,

'Յակամայ կամս հըռոքըս տայր,  
Ճ'աշ և լնթըիս եկեալ հիւրին։  
Եօթն օր նաւօք 'ի մէջ ծովուն,  
Բատ սիրելոյ պատուեր զնոսին։

Առւրհանդակաց 'ի Պարս զնոցեալ,  
Պատմեն զեղեալըն խոսրովին։  
Խոկ չարայուղըն նոր Առափակին։  
Բանս բարբառեալ տնիծագին։

Հայհոյելով զեազովբացին,  
Եւ զպաշտօնեայս սըրբոյ Խաչին։  
Կոչեալ զերակին հանդերձ կընուն,  
Երբ ըզարտըուկ 'ի յարքունին։

Լըւեալ ըղբանս հըռվարտակին,  
Աընկղիտոսացն և կայսերին։  
Մըտեալ 'ի տուն Տեառն աստուծոյ,  
'Ատ Եզեկիայ բարեպաշտին։

Տարածեցին զնամակ բօթին,  
Դէմ յանդիման սուրբ սեղանին։  
Մերկպարանոց և դըւխիբաց,  
Տէր Յիսուս՝ օգնե՛ա ասելին։

Եյսուշետե մի անձն եղեալ,  
Աընկղիտոսացն և արքային,

Հարիւր և քըսան հաղարտւ՝

Արամք դիմեալ՝ տուն պարսկացին:

Յաղթեալ ազգաց բարբարոսաց,

ՅԵղիովիսն և Կինուեին:

Թիկունս հասեալ Տէր՝ Ճերակլի,

Օգնեալ նըմա յերկու մարտին:

Տեսեալ Խոսրով զփախուստ զօրացն,

Ասսիւ խօսէր նդ ամենեսին:

Ապրստամքեալ՝ ի բաց կացին,

Օչարն իմիջոյ սպանմամք բարձին:

Թաղաւորեալ Վաւատ ոբղին,

Խաղաղասէրն և զռվելին:

Դաշնս կոեալ ընդ Վայսերին,

Երաց թողեալ զսահմանս նորին:

Պատուեալ զորդի քաջ Աըմբատին,

ՕՌ արազտիբոց Ծազրատունին.

Տըւեալ ըզգահըն հայրենի,

Ասպետ կարգեալ Ճայոց սպային:

Յետ վեց ամսոյ զմահ ջերանեալ,

Թողլով ըղթազըն Արտաշրին.

Անկաւ աւուրբք սա պետացեալ:

Ապա Խոռոան զօրավարին,

Ահարանեալընդ չերակլին,  
 Ետ սպանանել զաբքայորդին.  
 Եւ ինչն առեալ զդարձուած չարին,  
 Ահազգեռ շրջեր՝ մէջ չեծելին:  
 Յանկարծակի յետուստ կուսէ,  
 Հասեալ զզըլուխ աիրասպանին,  
 Եղին իշխան զՔանրիշըրորն,  
 Զգուստը Խոսրովու զկին Խոռանին:  
 Տիրապետեալ ամս երկակի,  
 Եղա Խոսրով փոխէ զտեղին:  
 Աակառակեաց եղեալ սըմին,  
 Հանդերձ զըստերին՝ ի յախոռին:  
 Եղարմիդուխտ օրիորդին,  
 Տրեալ ըզթադն փոքր Արմըզզին,  
 Թագաւորեալ ամըս քըսան,  
 Եւ իւր ցեղին եղեւ վերջին:  
 Երեւ զըստուեր փութով անցին,  
 Ասանականքն ըԱտահրացին.  
 Բըսնակալեալ հինդ հարիւր ամ,  
 Վաստասուն և երկու ևս տեւեցին:  
 Աինչ զօրանալ Հագարացւոց՝  
 Խմայելեան աղախնաձնին,

Նոքա և զայս՝ ի բաց բարձին,  
Երմատախիլ եղծեալ բնաւին:

Արդ ձեռն արկեալ՝ ի յերկըորդ զի՞ն,  
Եռ՝ ի պատմել զանցս աղէտին:

Օսր՝ ի շփոթեալ ժամանակիս,  
Դաւեալ Կայսերն Արեից աղզին:

Քանզի յորժամ Պարսից զօրացն,  
Բզտունս Յունաց աղմըկեին:

Եպրատամբեալ Խըրայեցւոցն,  
Յեղեսիայ ամրանային:

Լուեալ Աերակլ ըղղուժ իրին,  
Զօրս առաքեալ պաշարեին:

Ըորմբաքարըս հոսեին,  
Ենչընարինըս ծեծեին:

Մինչ զանզիտեալ արտաքս եկին,  
Յակամայ կամս Երկըրապագին:

Յետ այսորիկ՝ ի սուր հասին,  
Միաբանեալ ընդ Մահմէտին:

Ըարժեալ զորդի Երդըլային,  
Իմաղտատայ զիցըլըն հանին,

Ռերեալ Հատրովիթըն Մովաբին,

Ար է սահման ընտրենին:

Ընդ բորբոքել մեղաց մելոց,

Պարտեալ Անսար Յակովսին,

Հռոմայեցւոց տրկարացեալ,

Կյերեքին պատերազմին:

Քանդի Հերակել պոռնը կացեալ,

Իծերութեան ժամանակին,

Օռոգեալ ընդ աղղօս մերձակայ,

Պատառելով զցանկ հայրենին:

Վասն այն յօձէ անապատին,

Հարեալ իսպառ անկանելին.

Մեծամեծացն աղքատացեալ,

Օք զջեր Վատուած ոչ խնդրեցին:

Խղլուխ ելեալ խոստումըն Տեառն,

Յաղդ մէծ եղեալ Խոմայելին.

Չորրորդ գաղանն ահեղակերպ,

Բառ յայտնութեան Կանիելին,

Ար առաւել եր քան զերեքն,

Ժանելիքն երկաթ և պրղընձի,

Ուտեր մանրեր առհասարակ.

Օմացեալն առներ կոխան ոտին:

Արաւայինս օրինակեալ,  
 Յազդըն ժըպիթհ Ապարային.  
 Ուք նախ զՊարսիցն ամոռ բարձին,  
 Եպա ՚ի Հոյնս ձեռնարկեցին:  
 Առեալ զքաղաքն Աստուածակոին՝  
 ԶԵրուսաղեմ Արեաստանին,  
 Խայրէ ՚ի Տայր արեամբ լրցին.  
 Զքարկութիւն Տեառն յագեցուցին:  
 Եպա զմնացեալս խնամարկեցին,  
 Զհաւատս նոցա վաճառեցին.  
 Մանշուր գրբեալ ըզսակ հարկին,  
 Ալնքեալ ձեռամբըն Մահմետին:  
 Եւ մինչ կենաց ակն ունէին,  
 Աւատացեալ փոքու հօտին,  
 Արեիցն այլ իմն չար խորհեցին,  
 Եռ ՚ի ջնջել զհօտն Հիսուսին:  
 Պը լծե ոլ զտաճարն Առղօմնին,  
 Զանօրինաց ուխտատեղին,  
 Կզիշերի կալեալ ըզխոզս,  
 Յազօթատեղս զարիւնս հեղին:  
 Իսկ ողորմածն ամենայնի,  
 Ենմեղաթափն Աստուածորդին,

Յայտնեալ զծածուկ դործեալ դարանս,  
'Քիմկունս հասեալ խաչապաշտին:

Վանդի յորժամ զխողսն ըսպանին,  
Եւ 'տաճարէն արտաքս ելին,

Գըլխաւորացն Խմայելին,

Դիպեալ 'ի դէմ ճանապարհին:

Օտեղի առեալ զըրոյց տային,

Եպա զնացեալ յաշօթս կային.

Տեսին զեղեալըն չարութիւն,

Ռայց ճիկ ումեք վեր ոչ հանին:

Էնդ լուսանալ առաւօտին,

Կըռովեցաւ Հագարացին.

Բզքրիստոնեայս խորհին ջնջել,

Իրրու զգործող այնու վնասին:

Դյասպարէզ միտեղէին,

Բանսարկութեամբ Արէից աղղին:

Եւ մինչ մահուան տուժ կամէին,

Տեսողք վնասուն յառաջ կացին:

Լուծեալ 'կապից ըզքրիստոնեայս,

Օաղղըն Արէից ժողովեցին.

Իձեռն արկեալ զսրիկաղործս,

Եւ չար մահուամբ սատակեցին:

Զըշեալ՝ պատուոյ զազդն անիծեալ,  
 Օխշանութիւնն նոցա առին.  
 Անդ թրչնամիան համարելով,  
 Վըրով որդւոց աւանդեցին:  
 Քրիստոնէիցն անմեզացեալ,  
 Եւ խիզք յանձինս ոչ ունէին.  
 Օխ զիտէ Տէր զաստուածապաշտա,  
 Փըր'է շարէն ըստ Գետրոսին:  
 Եւ որ փորէ զուբ ընկերին,  
 Ինքըն լըցցէ զատակ նորին.  
 Օոր և որդիք տիրասպանիցն,  
 Վոեալ ըղղարձ փոխարինին:  
 Յետ անցելոյ այսմ ներկայիս,  
 Իզ Հայաստան հրբդեհեցին.  
 Քաղըրդաշուրթ ժողովը բեանն,  
 Ելեամբ զերկիր ուոգեցին:  
 Ի ժամանակս թակողոսին,  
 Ի ոըշտունեաց մեծ իշխանին,  
 Եւ Նըրասայ երկարնակին,  
 Որ Նըր եղե հարցն օրինին:  
 Կախքան զՄահմեան այլ ոմն իշխան,  
 Քաղըրդ անուն շուն կատաղին,

Եւար առեալ ըդ՝ Կամասկոս,

Եւ զշայաստան բոլորովին:

Յետ ութ ամաց անցանելոյ,

Յայտնեալ նեռին կարապետին,

Վաճառական Եղիսպացին,

Եշտկերտեալ Ռըխիրային:

Ուսեալ զաղանդն Արիոսին,

Եւ զաղձատանս Աերինթոսին.

Արք ասէին յետ Յարութեան,

Եմուսնանալ բարեգործին:

Եւ մարմնաւոր զարքայութիւնն,

Գորտ կերակրոյ ըստ Գօղոսին.

Սոցա տեղեակ եղեալ Վահմետ,

Եւ օրինացըն Առվական:

Հեշտախտութեան եղե քարոզ,

Արպես զրեալ 'ի Առւրանին.

Կաղարեցոյց զսուր Քաղըրդին,

Հարկ պահանջեալ 'ի յարքունին:

Յամեն տանէ ղըրամս չորս,

Երեք մարդման առնուլ զգարին.

Վաղեայ պարան ընդ տօպրակին,

Եւ ձեռն արար մի հետ սոցին:

Գ. Ը լ ե ա լ ն ա լ ա թ (\* ) իւրոյ Ե ղ ղ ի ն ,  
 Ի հ է յ ա ւ ե լ ու ն ը զ ս ա կ հ ա ր կ ի ն .  
 Ի ս կ ա զ ա տ ա ց ն և հ ե ծ ե լ ո ց ն ,  
 Ռ ն դ ք ա հ ա ն ա յ ս ա զ ա տ լ ի ց ի ն :  
 Հ ե տ ե ր ե ս ո ւ ն և ո ւ թ ա մ ի ն ,  
 Դ ի մ ե ա լ ' ի ձ ա յ ս Մ ա հ մ ա տ վ ե ր ջ ի ն .  
 Ե յ ն՝ ո ր փ ը լ ո յ դ զ գ ե ղ ա մ ա յ ծ ո վ ն ,  
 Ե ռ ե ա լ յ ա ւ ա ր զ ի ն ե ա ն կ ը ղ պ ի ն :  
 Ե ւ մ ա ր տ ե ղ ե ա լ ը ն դ բ ս տ ա մ բ օ լ ,  
 Ո ա կ ս յ ն յ ա ղ թ ե ա լ ս ա ս տ մ ա մ բ խ ա չ ի ն .  
 Տ ե ս ս ն ե լ ո վ զ կ ո ր ու ս տ զ օ ր ա ց ն ,  
 Ն ը կ ու ն դ ա ր ձ ա ւ ' ի յ ի ւ ր տ ե ղ ի ն :  
 Պ ա տ մ լ ը զ ե ղ ե ա լ ը ւ ք ա ն չ ե լ ի ս ,  
 Կ ո ւ ն ը ը կ ը կ ն ե ա լ ս ը ր բ ո յ խ ա չ ի ն .  
 Ե յ ն ո ւ շ ե տ ե ա յ լ ո չ ի շ խ ե ա ց ,  
 Ա զ ա ռ ա ղ ի ն ե լ զ ա ն ձ ն ե ղ կ ե լ ի ն :  
 Ե ւ ո չ ն ը ս ս ե ա լ ' ի ձ ի թ ա մ բ ո վ ,  
 Ե մ բ ա ր հ ա ւ ա ձ ո ւ ր ա ց ո ղ ի ն .  
 Ե յ լ ն ա խ ս ա տ ո ւ ր ա մ ե ն ե ց ո ւ ն ց ,  
 Ե բ բ ը զ վ ա տ ն ո ղ ի ւ ր ո յ ա զ զ ի ն :  
 Հ ո ղ ո ց հ ա ն է ր խ ո ր ո ց ս ը ր տ ի ն ,

Թանձրըն ցընդեր զծուխ ըուընկին.

Ե՞յն՝ որ երդմամբ կալեալ յանձին,

Օք խորտակէ ըզփայտ Խաչին:

Եւ արասցէ զսուրբըն Առիի,

Տեղ լըւաշման՝ գոմ անասնին.

Թըշնամաներ անարդելով,

Զօրհնեալ անուն Աւեսիային:

Եւ ինքն արբեալ ըզբարկութիւն,

Կեռն և նեռին կարապետին.

Աորա նդ առաջ ելՏէր Աահակն՝

Կաթուղիկոսն ըԱրշտունին:

Ի ճանապարհըն վախճանեալ,

Առուրհակ դըրեալ բըռնաւորին.

Խակ նաւ լըւեալ զսլատգամ սրբոյն,

Խոնարհութեամբ առնու յանձին:

Տըւեալ զմանշուր(\*) ըստ առաջնոյն,

Թաղեալ ըզհարկ երից ամին.

Եզզն աճեցին և բաղմացան,

Յոռի ելեալ ըստ աւաղին:

Աակայն յորժամ մեղաքըն թիւ՝

Եցեալ ըզչափըն յաւելին:

(\*) Հրովարտակ արքունի.

Թաղաւորեալ թաղ կապեցին,

Եւ բոլորիցըս տիրեցին:

Վինչ զռուոմոյ փըշքեալ զեղջեւք՝  
Օթագն 'ի զըլ'ոյ նոցա առին.

Կախ ըզգարսիցըն Տէրութիւն՝

Առզեալ յինքեանս՝ բըւնանային:

Նպա լուծեալ եղեալ ուխտին,

Որ ընդ Յունաց թաղաւորին,

Ի մետասաներորդ ամին՝

Կոստանդիայ մեծ արքային:

Թուխտ առաքեալ զռոող Վաւին,

Կախատելով զեազովացին.

Երեք հարիւր նաւս ետ կազմել,

Օինուք լըցեալ զամենեսին:

Յիւրաքանչիւր նաւս հազար այր՝

Զքաջամարտիկորն կարգեցին.

Եւ ընդ սոսա այլ փայտեայ յարկ,

Հինգ հազար փոքր քան զառաջին:

Յորում տաներ այրըս հարիւր,

Խեթելով թաց յածեղ անձին.

Եւ այլ զօրաց զցամաքայնով,

Օքիւզանդիայ պաշարեցին:

Ճ'ախար առեալ սըլանային,  
Նաւամարտկաց շուրջ զքաղաքին.  
Աըլտարեկեալ աղդ Նոռոմին,  
Ըզմեքենայսն յորժամ տեսին:

Աըլտեալ 'ի տուն Տեառն Եստուծոյ,  
Որպէս արար Խսրայել հին,  
Տարածելով զզըրեալ մուրհակին,  
Եռ Տէր Հիսուս արտասուեին:  
Տե՛ս՝ Տէր՝ ասեն ըզնախատինս,  
Զոր նախատեաց Նագարացին.  
Լից ամօթով զերեսս նոցա,  
Որպէս երբեմն զՆսիւրացին:

Զի ծանիցեն զանուն քո սուրբ,  
Եւ զզօրութիւն սըլբոյ խոչին.  
Նրատարակել զդործըս հրաշեց,  
Ե Տաճկաստան տուն Վագային:  
Զայս և որ նըման էր սըմին,  
Երտասուազոչ աղերսեին.  
Երգահատեալ մինչդեռ կոյին,  
Կառայածին զօրքըն հասին:  
Ըզմանկղեռնսըն լարեին,  
Եւ ըլհայահս յօրինեին.

Բ.զքարընկեցսըն կանդնեին,  
 Դէմ քաղաքին յարդարեին:  
 Ենցեալ ընդ ալիս ամեհին,  
 Օմըլանս ծովուն նըւածեին.  
 Զիդ ասպարես լեզեօնին,  
 ՕՌվիիանոս մէջ առնեին:  
 Ա ըստահացեալ 'ի զօրութիւնս,  
 Բ.զմիմեանըս խրախուսեին.  
 Ու գիտելով կոյրքըն մըտօք,  
 Հաւանականքըն Վահմետին,  
 Խէ սուտ է ձի 'ի փըրկութեան,  
 Եւ յաղթանդամըն հըսկային.  
 Եւ աչք Տեսուըն է հովանի,  
 Երկիւղածացն ըստ սազմնուն:  
 Մինչև փորձի ըզդանն արբին,  
 Ենդընդասոյզ կորեալ զընդին.  
 Վանզի յորժամ խլ լ'բաեին,  
 Եւ յաղթութեան երգս երգեին:  
 Եկնարկելով Տէր 'ի յերկնից,  
 Կողք անդընդոց խըռովեին,  
 Ներքուստ 'ի վեր պըտուտկելով,  
 Ելիւք 'ի ջուրք ծածանեին:

Առղմոյն սաստեալ Ավիիանու,  
 Կաւքն առ իրեարս զեաեզէին.  
 Ըշտապելով ՚ի կոհակաց,  
 Ի չափ լերանց վերանային:  
 Եւ խողլսոջեալ ճայթմամբ ամսպոց,  
 Հետհետ յատակս իջանեին.  
 Խորափուին բերանացեալ,  
 Ու յաղենայր արեամբ նոցին:  
 Մինչև զվեց օր տարաբերեալ,  
 Եկուլ զամբոխն անհընարին.  
 Եպրեցուցեալ յաւուր յայնմիկ,  
 Տէր ըղքաղաքըն Բուղային:  
 Եյլ յայտ լիցի այս խընդրողին,  
 Երկուս լինել գործ ըռազմին.  
 Մինն՝ ընդ թոռին Հերակլոսին,  
 Երկրորդ՝ յաւուրըս Լեռնին:  
 Ելբմլունացըն զօրացեալ,  
 Ի յընտամակօլ աթոռ արկին,  
 Յետ յովվեց ժամանակաց,  
 Եւ Աիս Մանուել թագաւորին:  
 Եյլ և ընդ այս պարա է յիշել,  
 Զնւնդժոտութիւն Յունաց աղղին.

Եւ զիըմորիլըն Կերսէսին,

Ի զանկուածոյ Վաղինդոնին:

Ի ժամանակը Առստանդեայ,

Օդոստավիառ ծիրանածնին,

Ե՛յն՝ որ կացոց իշխան Հայոց,

Էզիձեռդոս ըԱղջառւնին:

Է՛ւ պատերազմ ետ սաստիտգին,

Է՞նդ զօրս որդւոց ծառայածնին.

Յորմէ լուծեալ զերդումն ուխտին,

Հայոց իշխանքն յետք կացին:

Դաշինս կըոեալ ընդ Մաւիաս՝

Հազարացւոց ըըռնաւորին.

Էմեպէտ յետոյ սըտըրջացին,

Եյլ հասանել ոչ կարացին:

Երեալ ըզգուժըն Առստանդեայ,

Եկեալ 'ի Խմեռդուպօլին.

Խախաննանաց թուխտ առաքեալ,

Ի բաց մերժել զուխտըն Մաւին:

Ոմանց ըրեալ առ նա եկին.

Խսկ Խմեռդոս չառեալ յանձին.

Հանդերձ Արբօք և Աղուանօք,

Եւ "Ճ Աբգաւ Աիւնականին:

Պըտեալ յամուրըն յԱղթամար,  
Ամրտս յօրինեալ ընդ կոստանդին.  
Դուզն ինչ յաւուրս հակառակեալ,  
Գայ ՚ի հնապանդութիւն կըրկին:

Եհաս համբաւն առ Ատւիաս,  
Ետ կոտորել զարս սկատանդին.  
Որ էր թըլւով հաղար և հինդ՝  
Եօթըն հարիւր ընդ եօթանասնին:

Որք սլրսակեալ ՚ի Վրիստոսէ,  
Դասակցեցան ՚նդ իննեակ դասին.  
Կ ՚կ թագաւորըն կոստանդին,  
Զերեալ ՚ի քաղաքըն ՚Վըւին:

Ուր էր Եթոռ Պատրիարդին,  
Նըստեալ Կերսէսըն Տայեցին.  
Որ մըթերեալ էր ՚ի սըրտին,  
Լինել հաղորդ Յունականին:

Օժ էր հըմուտ Ճելին լեզուին,  
Եւ կորովի ՚ի զիրս նոցին.  
Յաւուր միում քարողեցաւ,  
Յեկեղեցիս սուրբ Վրիգորին,  
Ճաւանութիւն Վաղիեղոնին,  
Ճրամանաւ Կաթուղիկոսին.

Հաղորդեցաւ թըշուառականն,  
 Զեռամբ ձոռոմ քահանային։  
 Եւ ընդ ինքեանս զայթակղեցոյց,  
 Ռզալաշտօնեսց Առևաւորչին։  
 Խոկ մի ոմն յեպիսկոպոսացն,  
 Ու հնաղանոդեցաւ չար հրամանին։  
 Վմբաստանեալ Աաթուղիկոսն,  
 Աատնեալ 'ի ձեռըն Աայսերին։  
 Կոչեալ ըղտուրբն 'ի յատենին,  
 Սաստիւ խօսելը ընդ այցելուին։  
 Խոկ նա բերեալ զզիրս Աերսեսին,  
 Որ եր նըզովք երկարնակին։  
 Օի նախ քան հրաման հասեալ,  
 Պատուել զժողովն Աարկիոնին։  
 Օոր Աերսեսի նըզովք դըրեալ  
 Եւ անդոսնել զղարսաւելին։  
 Օթուխտ նըզովքն յառաջ բերեալ,  
 Պապանձեցաւ աբտասուելին։  
 Ձոռոմ երեցքն յաղերս անկեալ,  
 Օկամս արքային հաշտեցուցին։  
 Վռեալ տարան զերանաքաղն,  
 Պատուով 'ի կոստանդնուպոլին։

Տըւեալ ըզկարձն ուրացութնան,

Երից թըշուառ ապյօնապետին.

Եկեալ 'ի Տայս 'ի յիւր բընիկն,

Եյլ ոչ իշխեաց դալ 'ի Դըւին:

Օի Խմեղոս ընթըտունին,

Ա լրէժիսընդիր էր հաւատին:

Մինչեւ շեջեալ ջահըն լուսոյ,

Եկեալ վախճան սևաստուսին:

Եղա եկեալ 'ի յԱրարատ,

Շինեալ դՏաճարս 'ի Ամրդգեսին.

Օմինն 'ի վերայ սլողոտային,

Բզտեսլեան տեղըն Գրիգորին:

Օոր դիւարակոքըն Տըրդատեսյ,

Ելն 'նդ յառաջ Լուսաւորչին.

Եւ ըզմիւս ևս տեսլեան տեղին,

Յորմէ զուարթունքն յերկիր իջին:

Արնքեալ զանունըն տաճարին,

Արեշտակապետք ըստ պատշաճին.

Եյլ և աղքիւրք բերեալ 'ի վայրքն,

Շինեալ զերկիրն Երամանին:

Շինօղ ըղնա յորջորջեցին,

Աացեալ երկբորդ ըղկնի Եզրին:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՇԱՐԱԳՐՈՒԹԵԱՆՍ

ԵՒ

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՊԱՐԱՆԻՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻՆ.

Ի ՞նու սահման գիշեածանոց է մերայ  
Աշխարհոյ սահման պատմակին, զոր ամենայն հաստա-  
կ ուսուր է վերապահութեած և հանապալող երգել:

Ի թիւ հազար եռ հարիւրոց,

Կատարեցաւ բանս պատմազրոց

Ի թուականիս ազգիս ծայոց,

Հազար 'ւ երսուն 'ւ ինն ընդ սոցունց:

Ի յեղանակս վերջին դարուց,

Յիշխանութեանս ծագարացւոց.

Ռզինի առմանըն թափրիզոյ,

Ամաց հընդից մեջ անցելոց:

Ի յանջատման մարմնոյս ծնօղէ,

Երկուց ամաց աւարտելոց,

Հոգւոյ հօրէ որբացելոյ,

Միակամաց լրացելոյ:

Յորմի, սլատմառն իմոյս բարոյ,  
 Վարժեցուցողն իմաստ զըրոյ,  
 Տօսդաղարդողն մըտացս դըլիսոյ,  
 Եւ լուսատուն ճըրագիս մարմնոյ,  
 Յինեն բարձաւ ըստ Հեղիոյ,  
 Խորայէլի կառքըն նորոյ,  
 Ենրաւական դոլով մերոյ  
 Եւ 'ի մաշկնակըն հրագելոյ:  
 Եւ ո՛չ տեղի սլատրաստէլոյ,  
 Աըրկին զըողին ընդունելոյ,  
 Որովէս ի սերմըն սատատաց,  
 Հեղիսէոսըն հանդչելոյ:  
 Եւ ո՛չ դործոյն կարող գոյ,  
 Ի տեսողացն ըստուղելոյ,  
 Ըղեստ մեղացըն ցելելոյ,  
 Եմուլ հոգւոց ծընունդս տ օլոյ:  
 Եւ ո՛չ կըրկին կեցուցելոյ,  
 Բատ Առմնացի կընոջն որդւոյ,  
 Որ յօրինակ եօթնարպիենիւ,  
 Աըծկեալ փրչէր դնիւթըն կելոյ:  
 Եւ ո՛չ ունիմք զաղն արկելոյ,  
 Ի դառնացեալս մեղաց դործոյ.

Օխ զանհամեալս ՚ի համ բերէ,

Արպէս նա դջուրն Երիքովոյ:

Ուժե, սուրբ հօրն է այս վընաս,

Օոր տեսանելք յորդիս պակաս.

Եյլ իմոյս եղեցեալ կամացս,

Յամենեցունց լինիմ բամբաս:

Օխ հրեշտակացն էր նա սարաս,

Ենհամեմատ յերկրաւորացս,

Սըրբազնիցըն գերադաս,

Տեր Յովհաննէս հոգւովն օծեալս:

Սուրբ վարդապետո Եստուածարան,

Լուսաւորիչ Յառըոմածնաց,

Երդ ՚ի յերկինս է վերելած,

Ի յանդրանկաց խորանս մըտած:

Երեն ՚ի մայրն վերադարձած,

Երուսելիին պայծառացած.

Զիմաննալին անտեսն յաչաց,

Վարձս ընկալեալ աշխատանիաց:

Նըշոյք լուսոյն անբաժ մնացած,

Յեկեղեցեաց Հայաստանեայցս.

Կմաստութիւնն արձանացած,

Գանձ մեղեղի՛ երդ սըրբասաց:

Ըղհողեռն պըտուղ շըրթանց,  
Գըրով թողեալ աշակերտաց.

Ի յառագաստ սիգաճեմած,

Ռնդ երջանկացըն դու բերերած:

Մաքուր զըլիսոյն անդամ յօդած,

Ռնդ նահապետս պատուասիրած.

Մարդարեիցըն մեծարած,

Եւ յառաքեալսըն միացած:

Ա արդապետացն անդրանկացած,

Ռնդ Նայրաւալետսն դերադասած.

Մարտիրոսաց գունդսըն խառնած,

Ռնդ Շըղնաւորսըն պըսակած:

Թռէպէտ Մարմնով է հեռացած,

Ի տըրտմտութեան հովտէս դատած.

Եյլ իորնամօքն ՚ի մեղ բնակած,

Ենանջըրպէտ մինչ կատարած:

Այժմ ընդ սըրբոցն է ՚ի պարի,

Նընոց նորոցն ամենայնի,

Երկնաւորացն և երկրացնոցս,

Որք զաթոռովն են ՚ի խըմբի:

Թռագաւորեալ ՚ի յապառնի,

Ռստ յայտնութեան չոհանիսի.

Յօրմէ հայցէ ձայն լըսելի,  
 Ուկայք օրհնեալըն հայրենի,  
 Ինձ մեղապարտ աշակերտի,  
 Պիտակ անուն Վիմեռվնի.  
 Ար արտասուօք զկամարս թացի,  
 Զանհնաղանդ կեալս՝ երբ յիշեցի:  
 Եւ զանհնարին յետըս դառնալ,  
 Զանհընաղանդութեան պատիւըն տալ.  
 Բանիւ լինիմ յաղերս անկեալ,  
 Միթէ հաճի հայրըն դըթալ:  
 Յորժամ շինուած մարմնոյս քակեալ,  
 Յարկս հողեղէնս ամայացեալ,  
 Զքնակիչ հողին առ ինքն ածեալ,  
 Բարեխօսէ Տեառըն բարձրեալ:  
 Եւ մինչդեռ եմք ՚ի յաշխարհի,  
 Ի ցաւալից յայս կենցաղի,  
 Հայցէ պահել անդըրդուելի,  
 Ի յարկածից սատանայի:  
 Մանաւանդ ըզնըշդէ հացեալս,  
 Ի դառնացեալ ժամանակի,  
 Յօրում բնակիմք յայս ամրոցի,  
 Ի նահանդիս Քաջքերունի,

Յաստուածաբնակ մենաստանի,  
Յորմէ Մեծովի վերաձայնի.

Արով Փըրկիչըն մեր բարի,  
Տեղ պատրաստեաց ապաւինի:

Արք և յապայն ժամանակի,  
Յանձն եղիցո՞ւք Տեառն Յիսուսի.

Եյլ և զործոյս ձեռքն տացէ,  
Հաստահեղոյս այս պարբապի:

Հասոցանէ յաւարա ըղկերտս,  
Եմրափակել շուրջանակի.

Ելսել զբարբառ մարդարեին,  
Եստուածահօր մեծին Կաւթի:

Բաց է արտաքս մեր թրշնամին,  
Ենդուստ խօսել ամօթալի.

Յայնժամ ասեմ ես երանի,  
Երբ ցանկութիւն սըրտիս լըցցի:

Ի ժամանակս յորժամ տացէ,  
Քուն սիրելեացս որ ՚ի միջի,  
Եւ առն որդւոց ժառանգութիւն,  
Զերդ դերելոցն Բարիլովնի:

Բարի արա՛ Տեր կամօք քո,  
Ուզէս Նախնումըն Ախոնի.

Օի շնեսցէ ղամուր պատռւարս,

Եւազակաց մնւտըն խըցցի:

Ու կասկածել յահէ նեղչաց,

Ու ՚ի հնարից ելուզակի.

Յայնժամ շրթունք հոգւոյս բացցի,

Ըերանս օրհնեալ արժանասցի,

Փառս առաքել Արրորդութեան,

Յանցեալն՝ յայժմուս՝ յազագայի:

Երդ յայսպիսում ժամանակի,

Դառն և դժուար և անբարի.

Յորմէ երկիւղն անօրինի,

Եւ սուտ անուն Գրիատոնեի,

Օմեզ բնակեցոց յայսկոյս ծովի,

Հանդերձ ծնօղօք յԱղեովտի.

Եսկիհական երկրէն ելեալ,

Բատ հին կոչման անուն Եղցնի.

Որ մերձակայ է ՚ի Աորդիս,

Եւ Աորձէից տանըն դրացի.

Պատրսպարեալ Տեառըն խնամօք,

Բատ Կարեկայ Գրիգորիսի:

Յելից տարւոյն մինչեւ ՚ի մուտս,

Եջ Ենեղին է հովանի.

Եւ բընիկ զիւղն իմ Ասլարանց,

Ի յՆրծունի զարմէն շինած:

Յարեելից տանեն եկած,

Ի լեռնոտին եղեն կացած.

Ի նոյն ցեղէն շառաւիղեաց,

Եպիսկոպոսըն սըրբասած,

Դաւիթ յազգէ թագաւորաց,

Աքանչելազործն ՚ի մէջ աղանց.

Այն որ հող սուրբ զերեզմանին,

Օարհուրեցոյց զիշխանս չօւնաց:

Ի ձեռըն սուրբ ճրդնաւորին,

Անկլիկ ՚ի նոյն զարմէն սերած,

Ի հոյակապըն յըլլամզօլ,

Յականաւորն տիեղերաց:

Յորմէ հարցեալ զիշինդիրս կամաց,

Գըտին դոյիցս անկարօտած.

Կենաց Փայտին էր վասիաքած,

Անմահ զանձին խընդիր ելած:

Ատեփաննօսի թըղթով աղղեաց,

Ի ձեռըն ժիր սուրհանդակաց.

Աըրիին տեսին զհրաշըս վասաց՝

Ասիլ՝ Առստանդն իշխանքն օծած:

Օխ մինչդեռ էր մեծամեծաց՝  
 Ի դիւանի խօսս պարապած.  
 Եկեալ կացին սուրհանդակիքըն,  
 Պատմեն զպարդելս խընդրողաց։  
 Ատեփաննոսէ գոլ ուղարկած,  
 Ի նոյն ժաման ուղևորած.  
 Հորսմէ ատեանն եղեւ ափշած,  
 Շնդ սքանչելեցըն հիացած։  
 Օխ որպէս մերթ առ Սմբակում,  
 Յերուսաղէմ հրաշըս գործեաց։  
 Կոյնպէս յայնժամ անձառն Սստուած,  
 Ա ասըն չայոց զայս ներզործեաց։  
 Մնդ ըզմարմնոյ պէտըս հոգաց,  
 Դանիէլի ճաշ առ աքեաց։  
 Սառ ըզհողւոյ ձիրն ընձեռեաց,  
 Յարեւելից չայոց մեծաց։  
 Տարաշարհիկն եղեւ պատուած,  
 Յոսկիակազմ աթոռ բազմած.  
 Իւր աղղոյնոցն ընծայ շնորհեաց,  
 Ատեփաննոսի Տեառըն փառաց։  
 Մասունքս եօթն ՚ի Վրիստոսէ,  
 Եւ յայլ ուրբոց չորեքտասանց.

Հանդերձ զօրոք լիւրաւորօք,  
Էներեալ եղին՝ վայրս Մայեկաց:  
'ՄԵԾ ուրբաթին հիմնարկեցին,

Օծումն եղեւ 'ի Խռավիրաց.

Եկեալ 'ի տես մեծ իշխանաց,

Աննեքարիմ և այլ եղբարց:

Ակուր առեալ հօրներդութեանց,

'Ե՞ր եղանակ երգեն հընչմանց.

Վային ըզիսալըն պարծանաց,

Աննարարի արեամբ ներկած:

Եւ ընդ նմա զայլ սուրբ մասունս,

Օչորքտասանուըն հաւաքած,

Եղին 'տաճարին Եւտուածածնի,

Օսրողին 'ի մայքն յաւանդ տրւած:

Բզվեկայսըն չարչարանաց,

Եւ զսուրբ նրշխարս նահատակաց.

Օք միսսին ուրախացած,

Մայքն և որդին ընդ սիրելեաց:

Շինեալ զջամարն յորձաքարաց,

Օանաղանեալ 'ի Շորտարաց՝

Ասկենըկար զմիջըն ծաղկած,

Քանդակաղոք ծովացուցած:

Առղովմնեան համեմատած,  
 Եւ քան զնոսայն այլ գերազանց,  
 Յերկնից կամարըն նըմանած,  
 Եւ 'ի կաճառս լուսեղինաց:  
 Ապղմեալ տապան յանիուտ փայտից,  
 Եշտիւղաց և մարդարտաց.  
 Բնտիր անօթ յանդին ականց,  
 Որ յանիծից ըզմեզ զընեաց:  
 Ե սուրբ խորանն է հանդուցած,  
 Սստուածածինըն կայ եղած.  
 Ե զիրկ ծնօղին որդին զըզուած,  
 Հանդերձ դասիւք սպասաւորաց:  
 Ե թումայի գրոց սպասմութեանց,  
 Շըշմարտութեամբ է ըստուղած.  
 Ե Գրիգորէ Կարեկացւոյ,  
 Արքիմին զձառըս հաստատած:  
 Ե հընադետ նախնի արանց,  
 Սւանդութեամբ առ մեզ հասած,  
 Քաէ լուսատուն Հայաստանեացց,  
 Առւըլըն Գրիգոր 'ի Պալհաւկաց,  
 'Կախ աստ Տաճար նա հիմնարկեաց,  
 Առւրբ Ապշապետ զանուն կընքեաց.

Յորմ, Պաւիթըն կայ թաղած,  
 Ե հարաւոյ կուսէ եղած:  
 Աենդանութեան հրաշըս զործեաց,  
 Օոր է յայտնի 'ի տեսողաց.  
 Ռայց յետ մահուն հող Տապանին,  
 Ե տունս Հռոմոց կըրկին փայլեաց:  
 Հարցին զՄանկլիել ազգըն Գամբաց,  
 Եա զՀաւաստին նոցա պատմեաց.  
 Իւէ ազգական Խմնս Պաւիթի,  
 Ե յԵրծրունի գաւազանաց,  
 Խւ Ատեփաննոս խմ ազգային,  
 Ե յժմէ 'ի նոյն աթոռնըստած.  
 Եպա քըննեալ հրապարակին,  
 Խւ հաւաննեալ սընկղիտոսաց:  
 Ե թուականիս չորս հարիւրից,  
 Խրսուն ՛ւ երկու ըստ պատմողաց,  
 Յիշխաննութեան տանն Երծրունեաց,  
 Օոր վերոդրեալս բացայայտեաց:  
 Ե ժամանակս Տէր Գրիգորի,  
 Կարեկացւոց սուրբ յորջորջած.  
 Ե յն որ զըրեաց բաղամութիւնն,  
 Պլսակ անուանըն պարզեեաց:

Յորմե և իմ հետեւով,  
 Ե յստ հանի ըստ իմ կարեաց  
 Արդ յայսպիսի պայծառ ուխտէ,  
 Օոր ծանուցաք փոքրիշատէ,  
 Կըւաստ ողիս 'ի նմանէ է,  
 Ա երջին ծընունդս յԱղձնեաց տանէ,  
 Օոր ամենայն ոք աղարտէ,  
 Ենտոհմային ըզմեղ ասէ,  
 Պարսաւադէտըն բամբասէ,  
 Ենփակ բերանըն բարբառէ,  
 Օկըծեցուցեալ օր ըստ օրէ,  
 Եռաւելեալ ըզմեղ մաշէ,  
 Օի թիւ մեղացն իմ յաճախէ,  
 Աինչ աստեղաց թրւոյն յաղթէ,  
 Եւ քան ըզղլուխըն բարձրացեալ  
 Երբ ըզծաներաղ զմիտքըս հակէ,  
 Ա ան այն չարին բարձըր պարծէ,  
 Բ ատ իմ չարեացն որ անչափ է,  
 Օաշխահըն մեր օտար ուտէ,  
 Եւ մեք կացեալ 'հեռաստանէ,  
 Աեր բնակութիւնն աւերակ է,  
 Եւ իյարկս մեր ոչ ոք բնակէ,

Որովէս երբեմնն Ալբիտէ,  
 Յուշկապարկացըն կայեան է.  
 Ազնի ճագար զերդ ՚ի Ամինուէ,  
 Եռեալ հանգիստ և դաղարէ:  
 Դրունք տաճարին Տեառն ՚ի սուդ է,  
 Օ ՚ի ուխտաւորքըն ոչ ոք է.  
 Ենդ ելս և մուտս աղուէսն առնէ,  
 Որպէս ծանոյց Երեմիէ:  
 Եւլ աստանօր ըզկայ առցէ,  
 Աղբանքս իմ տանն յորմէ, ելէ.  
 Ամեպէտ աղեքըս դալարէ,  
 Եւ ցանկ երկանցըս տաղնապէ:  
 Եւլ նոր աղետըս զիս լրկէ,  
 Եւ զիմացուածըս պաշարէ.  
 Յաւ ընդ ցաւոց յարարարդէ,  
 Եւ յանհնարինըս խուճապէ:  
 Տեսք սուրբ ուխտին զիս խոցոտէ,  
 Եկեղեցեացս որ խաւար է,  
 Օ ամենեսեան ՚ի յողը շարժէ,  
 Լաց և ՚ի սուդ նըստուցանէ:  
 Եռ քեզ են բանքս սըրտատըրուի,  
 Ավ հրաշալի սուրբըդ Ակծուի.

Տեսո՞ն ողկուդին Հընծան և գուր,  
 Վնմահ հային ամբար անփոփի:  
 Տուն Եստուծոյ Տաճար և տուփ,  
 Վեղաւորաց քաւիչ և սփոփ.  
 Ի քեզ բնակէ աներեսոյթ,  
 Արդին 'ի ծոց Վօրըդ լուսոյդ:  
 Եստուածնակ խորան առոյդ,  
 Ըոհաննիսէ շինեալ նորոդ.  
 Դըշեոյ անմահ փեսային զոյդ,  
 Գըրիկախառնեալ յանախան անջոկ:  
 Ա առեալ 'ի սերըն սուրբ բորբոք,  
 Խանդակաթեալ նովառ անհոդ.  
 Օքմանսալեց հանդերձ մարմնոյդ,  
 Քըբըմացան խոյըըն դըլսոյդ:  
 Խոկ 'ի տըստուն ոտայդ ծածկոյթ,  
 Ընդելու զ'ալ բոլոր զգեստոյդ,  
 Ծարս Վարզարաց զարդ ունելոյդ,  
 Եւ վարսակալ մաքուր դեղոյդ:  
 \*Աիւթ կոնքուաց ներկ ծիրանոյդ,  
 Նիր և կարմիր դոյն անկողնոյդ.  
 Ժանիք փրղաց կաղմ աթոռոյդ,  
 Ոսկեպաղպաջ տեղ օձագուհոյդ:

Գորշապահանկ քում լըսելոյդ,  
 Քառամանեակ յըղկեալ ուսոյդ,  
 Ենուր ազնիւ հոտոտելոյդ,  
 Եպարանջան 'ի ձեսն աջոյդ:  
 Բնկուղաղարդ ճրագարանոյդ  
 Լուսապատար ջահ լուցելոյդ,  
 Պարարտացեալ տունկ տենչալոյդ,  
 Յաջ և յահեակ շիւդ ձիթենոյդ:  
 Գօտեորեալ շուրջ սեղանոյդ,  
 Ռնակեալ 'ի քեզ Տէրն անձանձրոյթ.  
 Ենասելի գեղեցկութիւնդ,  
 Ենպատմելի երդ սիրանոյդ:  
 Ոչ թէ զդալին է քեզ յարմար,  
 Ով պանծալի տուն և տաճար,  
 Եյլ զանտեսիցըն հոգ տարար,  
 Օխմանալի զգեստն ըզգեցար:  
 Թռադ սուրբ զըլեսոյդ խորհըրդաբար,  
 Եօթն խորհուրդ պատշաճաբար,  
 Եկունք և շեղջ մարգարտաց շար,  
 Վարդապետօք զարդարեցար:  
 Քըլքում զըմուռ յորմէ լըւար,  
 Օրհներգութեամբըն զմայլեցար,

Ասկեալըտամբն որ ծածկեցար.

Հայրապետօքըն դըդուեցար:

Հիր և կարմիր ծիրանի ծալ,

Փլիսովիայիւք ուրախ յար.

Կ փղոսկրեայ դահըն նըստար,

Յողիս մաքուր արանց հանդեար:

Վառից հիւսեալ շարոց կամար,

Արօնաւորաց երամք և սպար.

Ենուր աղնիւ ՚ի քիմք արկար,

Յերգ սաղմոսին հոտուեցար:

Եշտանակին բաղմանըկար,

Եղօթողաց դասքն անդադար,

Ե իւղ ձիթենւոյն սպարարտացեալ,

Աղերիկոսացն առեալ քընար:

Արդին մարդոյ դօտեորեալ,

Տեսոն Յիսուսիւ պայծառացեալ.

Երաժըշտաց դասիւք սընար,

Յաշակերտացն երանեցար:

Ենասելի գեղեցկութիւնդ,

Մեծ սքանչելեօքըն հրաշացար.

Արով սպանեալ ծառայն յարեաւ.

Եոյն համբաւովըն ճոխացար:

Յամենայնէ ներբողեցար,  
 Եւ յլնդհանուրս փառատրեցար.  
 ՞Օսունըր կըրկնեմ քեզ տիրամայր,  
 Գըթա՛ ՚ի յիս որդիարար:  
 Ո՞ի բարկասցիս՝ թէ հարցանեմ,  
 Զոպատմառն՝ յորմէ աղքատացար.  
 Երդ յաւելից ընդ քեզ զըրոց,  
 Ավարձրաբերճ լուս սկառոյց:  
 Ա անն է՞ր գոչես սըրտէ խորոց,  
 Յորդւոց՝ կարօտ որսկէս ամշոց.  
 Աւ՞ր են ընտիւքըն քո ծնընդոց,  
 Սըրբասընունդ դաւքն օծելոց:  
 Աւ՞ր է բարբառն քո փողոց.  
 Բարունապետք մելնիւք զրոց.  
 Աւ՞ր դասատուն մեչ իմաստնոց.  
 Արք հընչեին նըման ամնոց:  
 Աւ՞ր եղանակ քաղցըիկ երգոց,  
 Երաժըշտաց մաքսւր հոգւոց.  
 Եւա՞ղ յիշման այս աղետոյս,  
 Ար խոցտեալ վիրօք լըցոյց:  
 ՞Օք խափանեալ է յախռոոց.  
 Եւ պատասխան հարցանելոց,

Աւ՞ր սպաշտօնեայք և հոյլք դըմիրոց,  
 Երդ՝ ավելուք՝ բուրմունք խընկոց:  
 Աւ՞ր բեմբասացն ընթերցելոց,  
 Եւ գիշերի հըսկումն արթնոց.  
 Եհա եղծեալ ամենեցունց,  
 Են հետացեալ ըստ երազոց:  
 Աւ՞ր է հանդերձդ ոսկեթելոց,  
 Ա երուստ անկեալն 'ի յերկնայնոց.  
 Աւ՞ր երանին՝ վա՛շ գովիելոց,  
 Եւ ցանկութիւն կարօտելոց:  
 Եհա գնացեալ ըստ մեռելոց,  
 Եւ կամ զանօթ կորուսելոց.  
 Աւ՞ր է խընդրողըն քո տըրոց,  
 Վիրոշ ուսման և սուրբ վարուց:  
 Աւ՞ր վերծանողն հընոց նորոց,  
 Նըմուտ նըրբիցն և արտաքնոց.  
 Եհա ո՛չ ոք է 'ի միջի,  
 Ա՛ 'ի ծերոց և ո՛չ տղայոց:  
 Աւ՞ր է դամբարըն կազմելոց,  
 Ֆահընկալից կարդ ընտրելոց.  
 Աւ՞ր լապտերաց բորբոքելոց,  
 Աղասաւորաց խւղն արկելոց:

Ահա խաւարն է քեզ ծածկոց,  
 Վութն և նըսեմն արկեալ կըրկնոց.  
 Եղադ լրցեալ որպէս ծովուց,  
 Թացեալ մաշճացն ընդ անկողնոց:  
 Կրբե զայրի կին տառապեալ,  
 Եւ կամ յարանց հեռացելոց.  
 Եւ ո՛չ ոք է մըխիթարող,  
 Որպէս երբեմն Երբայեցւոց,  
 Օարթի՛ր զարթի՛ր Երեմիայ,  
 Օարթո՛ ընդ քեզ զտաւիղն ողբոց.  
 Քանզի լրքեալ է յարկ սըրբոց,  
 Քակտեալ տեղի ժառանգելոց:  
 Խախտեալ շինուածքն սեղանոց,  
 Որ կեանըս տայր մերձեցելոց.  
 Օտարացեալ կոչեցելոցո,  
 Եւ հեռացեալ հըստիրելոց:  
 Տեսք Փեսային է ինձ հընոց,  
 Դէմք թագուհւոյն կըրակ և բոց.  
 Խաւար սինեակն եղկելոյս խոց,  
 Վրթին տեղին զիս դառնացոյց:  
 Եյս ամենայն վասն իմ դործոց,  
 Եթիւ մեղաց և յանցուածոց.

Ար խըտացեալ է քանի զամակոց,  
 Եւ քանի զերկը անթիւ բռւսոց:  
 Օոր զըթասցի տիրամայր Կոյս,  
 Տայտ, Փրբկչին բանս հայցուածոց.  
 Ենդ աղատեալ բանտեալ հոգւոց,  
 Փրբկէ և դիս 'ի զըժոխոց:  
 Պատասխանէ հարցմանն իմոց,  
 Օոր առիկարս նրմա ծանոյց.  
 Երդ առնիցեմ քեզ պատասխան,  
 Ով ողբերդող և ճարտասան:  
 Երդ ամենայն որ զըրեցան,  
 Կրման ծաղկանց փութով անցան.  
 Յորժամ մեղացն 'ի գլուխ ելան,  
 Եւ չափ չարեացն առաւելան:  
 Յայնժամ իմոյս փարթամութեան,  
 Հասեալ վերջին աղքատութեան.  
 Օոր անսանես դէմ յանդիման,  
 Ու ոք յուխտից 'ի յիս նրման:  
 Թակէտ ինե իմաստնացան,  
 Ժամատեղաց ըղկարգն ուսան.  
 Տօնացուցիւ պայծառացան,  
 Եյլասեռիցըն վեհ զըտան:

Երան զէՅունականս այլ Ճոխացան,  
 Ա քաց 'և Աղուանից թագ և պարծան,  
 Հառվմայեցւոց և Ասորոց,  
 Եւ Ինկոռուզացն են դովասան:  
 Ե Հասկաշից և Մարունեաց,  
 Եւ 'ի Դ քպթոյն՝ Հայք դովեցան.  
 Ազդին Հընդկաց և Ծուլդարաց,  
 Խմետասանցն երանեցան:  
 Խմոյս կարգով ամենեքեան,  
 Ա անք 'և անտապատք զարդարեցան.  
 Մայր կոչեի իմաստութեան,  
 Արակես Աժէնքն Արիսպաղեան:  
 Երկրորդ էի Թարմակիայ,  
 Եւ Թռեբայիթ Եղիպտական.  
 Մեծ պարծէի քան ըղլինա.  
 Եւ գերազոյն քան ըղփառան:  
 Ճ'ոյս Ճեմեի քան ըղլիեպուհ,  
 Եւ քան զՄասիսն Այրարատեան.  
 Հատնղղնագոյն է և ասելս,  
 Երան ըղթափօր ընդ Հերմոննեան:  
 Զի՞ 'ի նոսա մասամբ ցուցան,  
 Եւ իմ խորհուրդս գուշակեցան.

Խոկ կատարումն համանդամայն,  
 Ելիս կըրեին նորոգեցան:  
**Տեղեմ փառաց Աստուածութեան,**  
 Եւս սուրբ հարանցըն կացարան.  
 Արք պարեին 'ի յիմ խորան,  
 Արդեալ 'ի կարդ և յաստիճան:  
**Արդ հեռացեալ է ամենայն,**  
 Ախոյնացեալ եմ զերդ զաղան.  
 Եւս քան ըղբու յաւերակի,  
 Եմիջ շայոց կամ անխնամ:  
**Օաչերս ածեմ կողկողական,**  
 Զայն հառաչեմ ողորմական.  
 Աւր եք որդիք իմ ծնընդեան,  
 Եկայք առ մայրս ձեր լալական:  
**Ահա հասեալ է ինձ ատեան,**  
 Ադքատութիւն 'ի ծերութեան,  
 Աւնայնութիւն 'ի լիութեան,  
 Թարշուառութիւն հարըստութեան:  
**Ամենայնի եմ անսլիտան,**  
 Ծայդեստանեայս եղեալ խոսղան.  
 Փուշ է բուսեալ որթոյն փոխան,  
 Երեք և կինջք արածեցան:

Եղեղնաւորք մըտեալ որսան,  
Օխո արարին տեղի սովանման,  
Աչ ոք լըսէ իմա հեծութեան,  
Իրանական որդւոց մարդկան.

Բայց թէ ողնոյն և ջայլեման,  
Որ յանապատս բընակեցան,  
Եւ կամ հօրանիք թռութքից Մարաց,  
Խառնակ մանկունքն անօրինաց:

Ալք արարին կոխան ոտաց,  
Գտմ և փարախ հօտից խաշանց,  
Զայն արկանեմ սպազատանաց,  
Եկեղեցեաց Հայաստանեայց:

Բողոքեցունց չորեք անկեանց,  
Գտլ 'ի կոչումն իմ դըստերաց,  
Արդեալ ողբով հեծեծանաց,  
Կական բառնալ հառաջանաց:

Ա այ 'ի վերայ վայի տալ ինձ,  
Որ մերկացաց 'ի միմ վառաց,  
Եղուկ ասել ընդ արաստուաց,  
Աղբս յօրինել աշխարհանաց:

Օխ ուր էի՞ ուր եմ անկած,  
Յերկնից յերկից կամ խոնարհած,

Արքեմն արև յարփոյն ծընած,  
Վշժմ խաւար եմ թանձրամած:

Արքեմն էի թագ պարծանաց,  
Վրդ հաւասար եմ զլուեհաց.  
Արքեմն հարսն էի զարդարած,  
Գիրկ վեսային պատուասիրած:

Վշժը սեղեխ եմ օտարաց,  
Վլման յարդի անովետ հոսած.  
Վրդ դուք որդիք իմ սիրեցած,  
Որ էք տեսող նախկին կենաց.

Տեսէք զվերջնս իմ ժամանեաց,  
Անայնացեալ ՚ի յիմ բարեաց.  
Վծէք առ իս զպարս տեսողայն,  
Օմորդարեիցն ոզբերդողայն,

Ոքք են հրմուտ լայոյն դերեաց,  
Վիթէ ողբան ստ եղանակաց.  
Վոցեն կըցորդ զթաղծեալս ինքեանց,  
Ոքք ինձ նրման են յետ ձրդած:

Աւ թէ Տեսնէ անտես եղած,  
Վշլ ՚ի մերոց սպասաւորաց.  
Ասարն նոցու անթիւ չարեաց,  
Յանառասս մայրոյ եմք համարած:

Արօրադիր և կորդացած,  
 Շանապարհաց մեր և ղըրանց.  
 Եւ այժմ կամք յուսահատած,  
 Կորոդմանեն յոյժ վերջացած։  
  
 Իսայց թե, լինի այց 'ի բարձանց,  
 Բատ ոչխարին որ մոլորած,  
 Ը ինի կըրկին ուերակաց,  
 Խրնակութիւն կըօնաւորաց։  
  
 Դրնի աթու վարդապետաց,  
 Տրամարանել աշակերտաց։  
 Զայն բարձրանայ եղանակաց,  
 Վազահընչող պաշտեցօղաց։  
  
 Ասել վերջնոցըն տեսողաց,  
 Վան զո ռաֆին պայծառ փայլեաց.  
 Փուս աւաք ու Խըրորդութեան։  
 Որ Ար որիչն է յաւիտեանց։  
  
 Յորմէ զըթայ Տէրըն տէրանց,  
 Ովմէօնի որ զայս ոգեաց.  
 Կամ և երկուցըն խընդըռողաց,  
 Ուսումնասէր հանճարեղաց։  
  
 Ալրակոսի պետին պատուած,  
 Անանիայ շնօրհօք օծած,

ՅԵՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՆԷՆ ԵԿԱԾ,  
ՅԱՎԱՄՈՒՆՍ ՄԱՊԻԾ ԿԱՆ ԴԵԳԵՐԱԾ:  
ԱՂՋՄԵԽԺԻ ԱՆԵՂՆ ՎԱՄՈՒԱԾ,  
ՎՐԺՄԱՆ ԼԲՆԻԼ ԱՍՄԻՃԱՆԱԾ,  
ՎԱՆՈՒԼ ՀՐԱՄԱՆ ՔԱՐՈՂԵԼԾՅ,  
ԵՌ ԴԱՎԱՂԱՆ Իշխանութեանց:

Ը սպ անուան ԵՌԴՐԴՅՀՆ:

ՄՈՒՐՐ ԵՐՋԱՆԻԼ ԱԿԲԾՈՒՂԻԿԵՌ,  
ԵՐԻՆԱՀԱՆԴԵՄ ԽՈՐԱՆ յԵՐԻՐԵ.  
ՏՈՒՆ ՎԱՄՈՒԾՈ ՊՐԵՂ ՎԼԱՄՅԵ,  
ՕՃԵԱՂՆ ԽԵՂՈՎ ՚ի ԱՎԱՄՈՒԵԼԵ:  
ԸՆԿԱԼ ՔԵՂ ոՂԲ և ՀԱՎԱԱԾԵ,  
ՀԱՆԴԵՐՃ ոՐԴԵՈՎՔԴ ոՐ ՄԱՆԱԳԻԱԼ է.  
ՎՈՅԻՆ ԾՆԸՆԴՈՔԴ զԵՐՊԸՍ ԵՐԴԵ,  
ՀԱՄԱՍՏԱՆՈՔ՝ ոՐ ՆՈւաղեալ է:  
ԵՔԻՆ ԾՆԵԱԼ ԾԱՆՆ ՚ի ՀՈՐԵ,  
ԱՐ ԷՐ ըՆԴ ՀՈՐ իԽԼՌՊԱՆԵ.  
ԾԱՐԵԽՈՍԵԿ զԵ կԵԳՈՒԱԾԵ,  
ԶԱԼԵՂՈՔ մԵՌԵԱԼՍ ՚ի բանստրկուԼ:  
Եյառագաստալն հրաւիրԵ,  
ԸՆԴ իՄԱՍՏՈՒՆՍՐՆ մՈՒԾԱՆԵ.

Էստ բախելոյն զմուտըն բացցէ,

Էստ ժըտելոյն հատուցանեւ:

Մաքուր տաճար Աստուածարնակ,

Տիրահրաւելը գերահոչակ.

Աղկուզաբեր տունկ բարունակ,

Անոլն սիրոյն ուկի բաժակ:

Առցես զբնծայս բանիս պիտակ,

Եւ մի լիցի անիրնդունակ.

Մաքրեա զհողիս մըրրատեսակ,

Անապական վարուքն յըստակ:

Եշին որդւոյ քո Միածնի,

Բարեխօսեա սուըր Տիրուհի.

Զի խընդրողացն ողորմեսցի,

Աշակերտաց Տեառըն բանի,

Ծնորհաղարդեալ Աիրակախ,

Անանիսյ սըրբասիրի.

Որք հարկ եղին ինձ անմըտի,

Տաղաւորին զղիրս Վաղարի:

Աղեալ ուսիւք Հոմերապես,

Օթաղաւորաց Ճառըն սկւս սկւս.

Ար քաջացան արիտապես,

Ա անեալ զներհակսըն տիրապես:

Վասն այսորիկ տաժանացայ,  
Գըրել չափով ըզբանս 'ի սմա.  
Զի ընթերցօղըն զուարձանայ,  
Ըորժամ յիմաստըն մերձենայ:

\*Արման այրւոյն տառապելոյ,  
Ե՞րիստոսէ երանելոյ,  
Վատուցանեմ զծնունդը հողւոյ,  
Փափաքողայն նուելքը յարդոյ:  
Էմմանուել որդի կուսի,  
Գին եմ արեանդ անարատի,  
Ողորմեսցիս քում ծառայի,  
Նզեռնագործ Ախմավնի:

Ալրբեա ըզմիտս իմ 'ի մեղաց,  
Տաճարացն հողւոյդ շնորհաց,  
Աիրել ըզքեղ 'ի պարզ մըտաց,  
Լինել անուանդ քո երկիւղած:  
Քեղ զոհութիւն՝ փառք 'ի բարձանց,  
Յիմանալեացն և իզգալեաց.  
Հօր և Արդւոյ և սուրբ Հոգւոյն,  
Յանցեալն յայժմոյս և յապառնեայո:

Ե հայոց առաջնա թօստիկը, ոչ առաջ  
Օ ամառ, և այլ աղբ է վերաց առաջնաւ  
ապաւ և այսոց առաջնաւ է Աթենք վու-  
գուութէ:

Ո րդ ի թվին հաղոր և երսուն,  
Չորս ընդ նըմին զըծէ անկուն,  
Պաճարամիտ աղդ և աղարսուն,  
Օօրաժողով եղե անհուն:

Վսպատակեալ ի Պարսկաստուն,  
Վոեալ զիմաւրէ զըն Շահարտուն,  
Օսման կացեալ զըլուխ զօրուն,  
Վծէ աւեր աշխարհիս բռւն:

Ի ազմահրմնաւ Վըզըլթաճուն,  
Ընդ զէմ սորա եղե նըկուն,  
Վյնպէս փախեաւ ի յՕսմանէ,  
Օինը յառիւծէ զունդն աղուէսուն:  
Վյս ու յինքեանց՝ այլ ի ևոդւոյն  
Վյն որ բաշխէ զթազըն զըլնոյն.  
Վամք Ելամայ և աղդ Ակիւթոյն,  
Վրբին զըլըրուր ցասման զինոյն:  
Վյն՝ զոր Աարդան Մամիկոնուն,

Արք և ետուք զբաժակն սոցուն.

Դախանձեցաւ Տէր ընդ Վիովն,

Հասոյց ըզփոխն ՚ի ծոց նոցուն:

Դախ Երեմիոյ զեկոյց ըզաօյն,

Օքարիայ նորին հանգոյն:

Ըայդ ցաւաղին տայ երեկոյն,

Ըրնծուղ ցող աչք Հայկազնոյն:

Ըանկ անմահու ասեն ըզնոյն,

Ա աշ որք առին զճաշակ մահուն.

Ո՞՞ ըզմնացեալքս սուտ կենդանւոյն:

Օխանձեալքս ՚ի ձեռն Խամսոցելռան:

Աղբողք չունիմք ՚միջի մերաւաք,

Ար երախան կազմէ լալոյն:

Ծխորացելէ կոչեմ ըզսոյն,

Արք են հրմուտ դերոյ սրդոյն:

Երամք կանանց և դասք ջայլեց:

Եկայլք կացէք զըլուխ պարոյն:

Աղորմ լացէք զմեղ արտասուօք,

Հանց որ հաւնի ձեղ իմաստուն:

Նըման ամսոց յորդ հոսեցէք:

Դառն արտասուս յաշաց ձերում:

Օայս տսացէք՝ թէ՛ ո՞վ լուռ:

Որ մեղ եղե ծանրացասումն:

Առեջ ըլքոնաւորն խոնմթքար անուն,  
Գրիշոյս երետ մեղ կընդութիւն.

Այս դուղնաքեց սակաւ շորոյն,

Երժան չարար զհօտ խաչելոյն:

Աստարեցաւ բանին դըրոյն,

Տեսանողին այն թռեկուացւոյն.

Եհա ամեն հասակ՝ ի սուդ,

Եւ սեաւ զըդակ փոխան գօտոյն:

Ե՛ արեղակ՝ է՛ր կու ծաղես,

Բզոյսդ մեր աչքն որ զայն տեսնուն.

Ե շամանդաղ զիշերային,

Ե՛ր փոխարկես զգոյն նըսեմոյն:

Օի դառնաշունչ օդ ձըմերանս,

Չանցնի որ մեղ լինի դարուն.

Բայց ակն ունիմք Յիսուս Փրրկիչն,

Որ ջերմ առնէ զգու արեւուն:

Աառըն հալի՝ ստ երգոց երգոյն,

Վաղցրիկ հընչէ ձայն տատրակուն.

Վարդիկք միմեանց տան աւետիք,

Եսեն եկաւ մեղ նոր դարուն:

Զէ պարտ կըտրել ըզթել յուսոյն,

Վան զիսրայել՝ ի Ռաբելոն.

Եյլ յոյս առնուլ զմանկունս հըրոյն,

Եւ երգեսցուք ղերդըս նոցուն:

Միթէ կարէ ըղչափ չարին,

Փըրկէ ըղմեղ՝ ի յանառնոյն.

Եսէ հաշտեալ եմ ընդ խախտեալդ,

Վակտել զշինուածդ ոչ յաւելում:

Եստանօր բանս առցէ դլըրումն,

Օի մի լիցի լուր ծանրագոյն.

Վանդի յաճախն է ձանձրացկոա,

Աակաւն ախորժ ամենեցուն:

Աըմինիրի ևս Աիմեօն,

Զներկայս առեալ՝ ի պատմութիւն,

Երր արձանի անջինջ զըրոյն,

Եղդէ զեղեալսն և զպատահումն:

Մոխրամածեալ զիմօք փըծուն,

Եռ ոտըս ձեր կամ ստորնագոյն.

Եղեռնագործս չարեաց ներհուն,

Ռաբեաց տարտամ և անրեղուն:

Աւնայն թափուր յիմաստութեանց,

Տըղիտութեամբ լի և զեղուն.

Ա էս և յանդուգն յամենայնի,

Ալրկին կենօքըս վըշտագոյն:

Եաւավարող զիս կարծեցի,  
Բայց սուղեցայ յատակս ծովուն.  
Երանութեանց Դաւթի երդոյն,  
Վերջուանեցայ 'ի լոյս շաւղոյն:

Աէր աշխարհիս է քաղցրագոյն,  
Ախալեաց արար զիս ազագուն.  
Էշարկ 'ի գուբ մեղաց տրդմոյն,  
Հատեալ է հնարքս ելանելոյն:

Բայց ձեռընտուն ամենայնի,  
Միթէ խնամէ ըստ իւր զըթոյն.  
Զիս վերածցէ կարթիւն իւրով,  
Հանցէ տեղիս անկեալ դասուն:

Եւ ես հանցեմ նմա օրհնութիւն,  
Անըռելի մըշտապաշտուն.  
Ի զըանական աղօթս խօսուն,  
Զօր և Որդոյ և սուրբ Հոգոյն:

